49ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1421 Կ. ՊՈԼԻՍ ՀԻՆԳՇԱԲԹԻ 9/22 ՓԵՏՐՈՒԱՐ 1906 28 ՁԻԼՀԻՃԱԷ 1323 — 9 ՇՈՒՊԱԹ 1321

Journal Arménien
MANZOUME-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՇՈՒԼՃԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ԶՈՐ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐԱՏԻՊԻՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
33, Գրան Ռիւ Տէ Լա Սատարթ, 33

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր

Մանզումէի Եֆքիար

ՀԱՅԱԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیه‌یوی وسیاسی عزتدر
صاحب امتیازی : ارمانس فریه
اداره‌خانه‌سی باب‌عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԹԱՂԱԹՈՒՄ ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ

ԿԱՆԽԻԿ	Տարեկան	Վեցամեայ
Գրաստ Համար	80 գր.	50 գր.
Փաստաներու Համար	108 »	60 »
Արտասահմանի Համար	25 ֆր.	18 ֆր.

ՏԱՐԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մեկ անգամի համար, տողը 5 գրուշ
Մեկ անգամէ աւելի ծանուցման համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն ՄԱՐԴԸ ԹԷ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Մ'ըքան ալ հետաքրքիր է մարդը մարդուն համար, ու ասի բնական չէ՞ սակայն. գու՛ալ նոյն հետաքրքրութիւնը չե՞ ունենար հանդիպելու կամ հանդիպելու համար այն անձը, որ շրջանակ չուրջդ կը դեգերի կամ ամէն քայլափոխիդ դիմացդ կ'ելլայ։

Աւելի սոսկալուած չե՞ զգար քեզի մանաւանդ ճանչնալու համար այն մարդը, որուն հետ թերեւս գործիդ ու արհեստիդ բերմամբ յարաբերութիւն մը մշակել կ'ուզես կամ նոյն իսկ մասնդրած ես կեանքի կոպ մը հատուցանել։ Մեր մարդասիրութիւնը սակայն, գիրզդարար չտա անգամ մակերեւութային եղած է և կ'ելլայ։ Մ'ըքան յուսախաբ եղած ենք մեր բարեկամներու, մեր ծանօթներու ընտրութեան մէջ, ու յետոյ հազար անգամ զղջացեր ենք ոչ թէ յարաբերութիւն մը հատուցած ելլալնուս, այլ նոյն իսկ առանց անգամ իրենց երեսը տեսած ելլալու գիրզդութիւնը ունենալնուս։ Ու կը հարցնենք սակայն դարձեալ միեւնոյն հետաքրքրութեամբ թէ՝ ո՞վ է ան մարդը, հարցուցած է, ինչ գործի, ինչ դիրքի ու արհեստի տէր, որուն ինչ է կամ ազգականը, ինչ համբաւ, ինչ անուն ունի հրապարակի վրայ։ Կարծես մեր հետաքրքրութիւնը գահացում գտած կ'ելլայ՝ երբ հանկանք ու համոզուինք որ ինքդրոյ նիւթ եղած անձը գիրքի ու դրամի տէր է, թէ հրապարակի վրայ անուն ունի ու համբաւ։ Բայց ասով կրցանք ճանչնալ, կամ ճանչցած եղա՞նք բուն մարդը, մինթէ բաւական է այս չափը մարդ մը ճանչնալու համար, որ Աստուծոյ տեղծագործութեանց մէջ ոչ թէ միայն իր գլուխ գործոցն է, այլ ամէնէն բարդ, ամէնէն խորհրդաւոր ու գաղտնիքներով լեցուն հեղինակութիւնն է։

Բանի որ մեզ ամէնէն առաջ բարոյական մարդը պէտք է, ուրեմն յարմար, աւելի պատշաճ չվիսի՞ ըլլար նախ հարցնել թէ՝ ան մարդը ինչ ճկարապիր ունի, չէ՞ մի որ բարոյական մարդն է մեր փնտռածը և ոչ թէ անոր դրսին ու համբաւը, որանք կրնան աւելի վրայ դրած ըլլալ իրենց հատուածութեան հիմքը։ Մարդու մը նկարագիրը ըսելով՝ կ'ուզենք հասկցնել և պէտք է հասկանաք ինչ որ է ան ներքնապէս և իսկապէս առանց նկատողութեան առնելու անոր արտաքին երեւոյթն ու առաւելութիւնները։ Վասն զի բուն ճշմարիտ բարոյական մարդը նկարագիր մարդն է, ներքին մարդը, ազնիւ զգացումներու, առողջ ակզբունքներու, մաքուր սրտի և վեհանձն հոգեի մարդը։ Ուշ դրամը և ոչ համբաւն են որ կը կազմեն մարդը։ Կ'ուզո՞ս տեսնել ու ճանչնալ բուն ազնիւ մարդը իր ամբողջ բոլորութեանը ու մերկութեամբ մէջ, ա՛ռ անկէ դրամը, հանէ սուրբագրիր իր վրայէն տարազները, ահա քեզի երկու թեւով հրեշտակ մը և կամ անճանաչ արարած մը։ Աստուած մեր հոգիին խորունկ ուշքերուն մէջ դրոշմած է բուն մեծութեան, բուն իրական գեղեցկութեանց պատկերը, որ պատկերն է իրեն։ Մէկը կրնայ ելլալ շատ փարթամ ու հարուստ, հանդիսաւորու մէջ յղփացող մը բայց մրաւգաւոյն բարոյապէս ինչպէս, ողորմելի աղքատ մը, ու իր սիրան ալ բարոյական ազնիւ զգացումներէ ցամքած անապատ մը։ Որքա՞ն արտաքնապէս լաւ ու հրապուրիչ երեւնալ փարձով անձիք կան որանց ներքնիդին սակայն կայ թաքնուած ամենագեղեցիկ հոգի մը ու ազատանուած սիրտ մը։ Մեր նկարագիրը կը կազմուի, կ'ամբ շատ կտուրեր մեր մարմնին հետ. նոյն իսկ այն վայրկեանէն երբ մեր մօրը կաթին հետ կը ծծենք անոր ալքերէն մայրական ժպիտները և գուրգուրացող ու ազատանքներով ալացուն արտէն ուրէն։ Ու քանի մեր մարմինը կ'ամբ մանկութեան մէջ, մեր միտքը կը բացուի և կամաց կամաց մեր նկարագիրն ալ կ'ստանէ իր տրոյ ձեւն ու դրոյնը։

Նշանաւոր հեղինակ մը կ'ըսէ «Ձկայ մինչ, որուն նկարագիրը (բարի կամ չար) կազմուի իսկոյն։ Զմրան ժամանակ տեսած էք թերեւս ասներու քիւերէն կախուած սառի կաթները, ջուրի կաթիլներէն կը կազմուին ասոնք, իւրաքանչիւր կաթիլ կը ծառայէ աւելցնել սառին տարածութիւնը։ Եթէ ջուրը յստակ է՝ սառը կ'ելլայ յստակ և կը շողշողայ արեւին լոյսին առակ։ բայց եթէ աղտոտ ու ազմուտ են ջուրին կաթիլները, սառն ալ կ'ստանէ աղտոտ ու գարշելի երեւոյթ մը։ Նոյնպէս կը կազմուի մեր բարոյական նկարագիրները։ Իւրաքանչիւր մարդուն և բարոյական զգացում կը գտնէ իր ազդեցութիւնը մեր մաքին ու սրտին վրայ, եթէ մաքուր են և ուղիղ մեր խորհուրդները, եթէ ազնիւ են մեր զգացումները՝ մեր նկարագիրն ալ կ'ելլայ սիրուն ու ազնիւ։ Իսկ եթէ անմաքուր են և չար մեր խորհուրդներն ու զգացումները՝ մեր նկարագիրն ալ կ'ելլայ ազատ ու ագեղ»։

Հա՛ բարոյական գաղափարակութեան՝ մեր նկարագիրն բուն կեդրոնը սիրան է։ Առակաց գրքին մէջ չատ գեղեցիկ ու խիստ իմաստալից խօսք մը կայ, «Պահէ քու սիրդ ամենայն զգուշութեամբ, վասն զի կենաց աղբիւրը անկէ կը բղխի»։ Եթէ մեր մտածումները պայծառ են, մեր զգացումները մաքուր՝ անոնց աղբիւրը կամ անը սիրան է, իսկ եթէ մեր խորհուրդները չար են և պղտոր, մեր զգացումները անազնիւ՝ կարձեալ ան ամէնուն ակն ու աղբիւրը սիրան է։

Տաճարին վէջ մասնաւոր տեղ մը կար, որ կրկին վարագոյրներով բաժնուած էր բուն ներքին մասէն, ան տեղը կը կոչուէր Սրբութիւն Սրբութեանց։ Աստուած Իսրայէլացիներուն գոհարերութիւնները, խնկարկութիւնները ու աղօթքները ասկէ ելնելէր ու կը լէր։ Մարդ տաճարին (մեր) Սրբութիւն Սրբութեանցն ալ իր սիրտը չէ՞ մինթէ։ Մենք չենք կրնար թափանցել մարդու մը սրտէն ներս, չենք կրնար հասկնալ անոր ներքին կեանքին մէջ անցած դարձածները, ու չատ անգամ տարուած ենք անոր արտաքին երեւոյթէն, խօսքերէն ու գործերէն դատել զայն։ կան սակայն մարդիկ, որոնք այնպիսի ճարտիկ ու ճարտար կերպով կը խօսին, կը գործեն որ չատ դժուարին կ'ելլայ հասկնալ անոնց ներքին նկարագրին իսկութիւնը ու սրտին անկեղծութիւնը. բայց այդ տեսակ աննկարագիր մարդիկ իրենք իսկ գիտեն ու կղզան թէ իրենց ըրածն ու խօսածը կեղծ է և սրտէն դէմ կը բղխէ չարունակ խզեին ձայնը անլսելի։ Սրտին Սրբութիւնը էն էական պայմանն է ազնիւ նկարագրին կազմութեան։ Մենք կրնանք զիրար խաբել խաբելով, ցոյց տալ մեզի մեր դիմացի ընկերոջ ամէնէն պատուաւոր մարդը ու երեւիլ ամէնուն այնպէս, ինչ որ չենք իրապէս ու ներքնապէս, համոզուած իսկ ելլալով որ մեր ընթացքը չէ համաձայն մեր խղճի ձայնին, կամ մեր բանականութեան ազնիւ թելադրութեանց։

Աննկարագիր մարդիկ՝ ալիսարկի է՛ն մեծ անբարոյականներն են։ Խօսքի մէջ ասա, գործի մէջ խարդախ ու ընտանեկան յարաբերութեանց մէջ կասկածելի ելլալով կը յայտնեն իրենց հոգիին ամէնէն ազատ ամէնէն զզուելի կողմերը։ Լուսանկարչին գործիքով ի յայտ գուգան թէպէտ վրայ մը դէմքին գծերն ու իսկութիւնները, այսպէս ալ մեր խօսքերուն, մեր գործերուն ու մեր յարաբերութեանց մէջ կ'երեւին, կ'արտացոլանան ասէպ մեր ներքին մարդուն նկարագրի օրոշ գիծերն ու իսկութիւնները։ Կարճատես ու կարճամիտներու հանդէպ՝ կրնանք գտնուկի ձեռքերնիս ու դէմքովը երեւնալ, բայց մեր ձայնը պիտի մատնէ վերջապէս մեր իսկութիւնը։ Ու ա՛րքան զգուշ ելլալու անք ուրեմն զերծ պահելու համար մեր սիրտը վատ ու չար նկարագրի ազդեցութիւններէն, վասն զի ըստ իմաստուն խօսքին կենաց աղբիւրը սրտէն է որ կը բղխի։ Մեր բերանէն ելած խօսք մը, անխտիրաբար սպրդած բառ մը, պատճառ չէ եղած մեր կեանքին ընտանեկան գործակցութեան ու առեւտրական կեանքի մէջ մեր ընկերոջ բարոյապէս ու նիւթապէս անկման։

Մարդիկ չեն կրնար կառավարել իրենց կրքերը, այլ դժբաղդաբար իրենց են որ կը կառավարուին կրքերէն։ Երբ կը տեսնենք դիւրաբեկութիւն մէկը, որ մեր դիմացը յանկարծ կ'սկսի հայհոյել, կատրել, թափել, մէկուն արժանապատուութիւնը միւսին սիրաց վիրաւորելով, կ'ըսենք իրարու. ա՜ս մարդուն բերանն ասանկ է, սիրաը անանկ չէ։ Բայց ես չեմ կրնար ըմբռնել թէ՝ մարդ մը բարի կը խորհի ու չար կը գործէ, տարբեր կ'զգայ և տարբեր կը խօսի։ Զէ՞ մի որ լեզուն մաքին ու սրտին թարգման կամ գործիքն է։ Ինչպէս կրնանք ուրանալ այն յաւիտենական ճշմարտութիւնը թէ՝ «բերան յաւելուածոյ սրտի խօսի»։

Եթէ բարոյական դասախօսակութեամբ մարդասէր են սրտին ազատութիւնները, պէտք է որ անկէ ելած խօսքերն ալ ըլլան մաքուր։ Սրբե՛ք մի հաւատաք այն չինծու ճշմարտութեան թէ՝ մարդու մը սիրաը տարբեր է և լեզուն տարբեր։ Ամէնէն կրքոտ մարդն իսկ, իրաւ է որ, բարկութիւնը անցնելէն յետոյ կը խոստովանի թէ իր ըրածը ամենամեծ անմտութիւնն մըն էր, բայց դժբաղդաբար եղածը եղած է։

Բանականութիւնը մեզի կը տարուելնէ որ մեր կրքերը զսպենք, և լաւ կերպով գործածենք զանոնք, ճանչնանք մեր տեղը ու թերի կողմերը, շարունակ ուղղենք մենք զմեզ, որքա՛ն գրենք մեր սխալանքները, եթէ կ'ուզենք լաւագոյն ու ազնիւ բարոյական նկարագիր մը կազմել մեր մէջ։

Մեծագոյն դասախարակներ ա՛րքան հոգ ու խնամք տանելու են իրենց հոգածութեան տակ գտնուող փոքրիկներու մտաւոր հոգիին և անբիծ սրտին մէջ տնկելու ազնիւ նկարագրի սերմերը և արժանապատուութեան զգացումը։ Տղայ մը գիտնալու է թէ՝ ի՞նչ է սահմանութիւնը, թէ ան ի՞նչ տեսակ աւերներ կրնայ գործել իր ապագայ կեանքին մէջ, թէ վերջապէս սահմանը մարդկի ընկերութեան մէջ ամէնէն սարին, ամէնէն անպատիւ ու անվստահելի արարածներ են։ Տղու մը մաքին հետ ոչ նուազ մշակուելու է սիրան ալ։ Եթէ գիտութիւնը մաքին լոյսն է, ազնիւ ու բարի զգացումն ալ սրտին կեանքը։ Գիտութեան գրիչը՝ պէտք չէ ըլլայ քանդող բրիչ մը ազատ մը հոգիին ու սրտին մէջ բարձրացող հուսաքի, զգացումի սուրբ չենքին, որ չենքն է նկարագրին։

ՆԵՐՍԷՍ ՎՐԴ. ԴԱՆԻԷԼԵԱՆ

ՀՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՎԱՒԵՐԱՑՆԷ Ս. ԳԻՐՔԸ

ՏԵԼԻԶԵԱՆ ԽՆԴԻՐԸ

Դ.

Ս. ԳԻՐՔ ԵՒ ԲԱԲԷԼՈՆ

ՋՐՀԵՂԵՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ՝ ԲԱԲԷԼՈՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՈՒԱԾ

Պերլինի թանգարանը ունի անգնահատելի գանձ մը, կճաքար մը, որուն վրայ պատմուած է՝ թէ ինչպէս նախամարդը իր անմահութիւնը կորսնցուց կամ դրախտէն արտաքսուեցաւ։ Այս կճաքարը գտնուած է Թել-էլ-Ամառնայի մէջ։ Հին Եգիպտացի գիտնականներ զբաղեր և նշաններ են ըրեր այս բաբելական բնագրին վրայ։ Հարկաւ Բաբելոնի ազդեցութիւնը մինչեւ Սգիպտոս տարածուած էր։

Բաբելացիք իրենց պատմութիւնը երկու մասի կը բաժնէին. առաջինը՝ Ջրհեղեղէն առաջ և երկրորդը՝ անկէ ետքը։ Բաբելոն՝ Ջրհեղեղի համար բնական մեծ յարմարութիւն ունէր և որքան որ դաշտերը արգասաւոր էին, այնքան ալ անոնք ենթակայ էին կիկլոններու, որոնք ծովէն ելլելով և գետերուն հեռեւելով երբեմն ասկալի վնասներ տուած են։ Այսպէս զոր օր. 1876ին Կենկալի ծոցէն թափառ մը ելաւ և մրանալով ահեղի փոթորկի մը 300 քիլոմէթր հեռու գտնուող Նուերուն իսկ կամերը տարաւ, և վերջապէս ան մօտեցաւ Գանդէսի բերանը և հակայական լայնութեամբ ու զօրութեամբ կարձ առեւէն ալիքները ծածկեցին 141 ալիքարագրական քառակուսի մղոն տարածութիւն մը 45 տարբարձրութեամբ ջուրով. 215,000 մարդիկ խեղդուեցան, մինչեւ որ Ջրհեղեղն այս զանգուածը փչրուեցաւ բարձրագիր լեռներուն զարնուելով։ Կարելի է երեւակայել՝ թէ ո՛րպիսի աւեր կը գործեր այսպիսի կիկլոն մը Բաբելոնի դաշտին վրայ, ուր բարձր լեռներ բաւարարին կը պակսին և ո՛րպիսի անջնջելի ապատարութիւն պիտի ընէր այդ տեղական բնակչութեան վրայ։ Ջրհեղեղի այն նկարագրութիւնը, զոր մենք բաբելոնեան բնագրի համապատասխան աղերսու թարգմանութեամբ պիտի տանք, գտնուած է Սարդանապալի ապարանքի աւերակներուն մէջ, որ Նինուէ կը գտնուէր և գրուած էր Քրիստոսէ 2000 տարի առաջ։ Վիլենսպի նշանաւոր երկրաբան էտուարտ Զիւս ցուցուցած է արդէն, որ այս Ջրհեղեղը կիկլոնի մը նկարագրութիւն է։

Ջրհեղեղի բաբելոնեան պատմութեան համար քանի մը վարիանդներ ունինք։ Մենք նախ պիտի տանք անոնցմէ ամէնէն լիակատարը, ապա հետեւելու պիտի անցնինք մնացեալներուն։

Բաբելոնեան այս դիցաբանական զրոյցը, իսկապէս Կիլկամէշի (*) Ս. Գրոց Նեբրոդիդ՝ վէպին մէկ մասն է, որ 12 երգերով կը ներկայացնէ աստուրական Հերակլէսի քաջագործութիւնները։ Այս վէպը բովանդակող 11րդ տախտակը կը ներկայացնէ զկիլկամէշ, Ուրուգ քաղաքին հերոսը, որ տարին աշխարհ (հոգիներու կայանը) կ'իջնէ իր պապ Ուդնապիշտիմի քով, և անկից կը խնդրէ կեանքի խոսք իր մարիմ բարեկամ դիւցազնը զէա-Պանի յարուցանելու համար և հոս Ուդնապիշտիմ անոր կը պատմէ իր պատմութիւնը. հետեւաբար, ի մէջի այլոց, Ջրհեղեղի սա՛ պատմութիւնն ալ, որուն տողերը կը նշանակենք բնագիր արձանագրութեան տողերուն թիւով։

ՋՐՀԵՂԵՂԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԲԱԲԷԼՈՆԵԱՆ ԲՆԱԳՐԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ

8) Ուդնապիշտիի ըսաւ անոր, Կիլկամէշի,
9) Ես, ո՛վ Կիլկամէշ, գաղտնի բան մը պիտի յայտնեմ քեզ։
10) Եւ աստուածներու օրէնքը պիտի պատմեմ քեզ։
11) Շուրիբբակ քաղաքը, զոր դուն կը ճանչնաս,
12) Ո՛ր Եփրատի ափերուն վրայ չինուած է,
13) Այդ քաղաքը ի հնուստ ի վեր գոյութիւն ունի իր աստուածներով։
14) Մեծ աստուածներուն սիրաը ուզեց Ջրհեղեղ ընել,
15) Անոնց ցեղի պէտն էր Անու,
16) Իրենց առաջնորդը Բել գիւցազն.
17) Նիզիպ իրենց պատգամաւորն էր,
18) Էն-Նու Կի իրենց տեղակալը.
19) Իմաստութեան տէրը, Էա, խօսեցաւ անոնց հետ (1)
20) Եւ մատնեց անոնց ըսածը Քիֆֆիտուի (2) մը.
20ա) «Ո՛վ Քիֆֆիտու, Քիֆֆիտու, ո՛վ Իկարու, Իկարու (= պատ).
21) Լսէ՛ Քիֆֆիտու, ունկն դի՛ր Իկարու,
22) Ո՛վ այրդ Շուրիբբակցի, որդի Ուպարադուդուի,
23) Տուր քանդէ և նաւ մը չինէ,
23ա) Թո՛ղ դոյզ ու կանդդ, և կեանքդ փրկէ,
24) Թո՛ղ ստացուածքդ, և կեանքդ ազատէ,
25) Ամէն տեսակի կենդանի արարածներ բեր նաւդ.
26) Այն նաւը, զոր դուն պիտի չինես,
27) Պէտք է ունենայ... կանգուն մեծութիւն,
28) ... կանգուն երկարութիւն և լայնութիւն.
29) Թոզ անիկայ Ոկկէանոսի վրայ (?)»։
30) Ես հասկցայ և ըսի իմ տիրոջ «Էա»ին.
31) «Կարծանէ՛ Տէր իմ, ինչ որ դուն կամիս.
32) Ես պիտի հեռանամ և կատարեմ.
33) Սակայն ի՞նչ պիտի ըսեմ քաղաքին. ժողովուրդին և ուսուցանուն»։
34) Էա խօսեցաւ և ըսաւ.
34ա) Ինծի ըսաւ. իր ծառային.
35) «Այսպէս պիտի ըսես դուն անոնց,
36) Որովհետեւ Բելը զիս կ'ատէ,
37) Ես պիտի չընակիմ ձեր քաղաքին մէջ, Բելի երկրին վրայ պիտի չմնամ,
38) Դէպի Ոկկիանոս պիտի իջնեմ ես՝ իմ Տէր Էային հետ բնակելու համար.
39) Ձեր վրայ տատիկ անձրեւ տեղալ պիտի տայ ան (Բել).
(40—45 կա՛մ կիսկատար է բնագիրը և կա՛մ բոլորովին անընթեռնելի).
Հաստատ Բ.դ
1) Իր նաւի պատերը 120 կանգուն բարձր էին,
2) 140 կանգուն իր տանիքին իր տանիքին եզերքը.
3) Ես նկարեցի իր բունը, ես գծեցի զայն.
4) Ես չինեցի զայն վեց յարկանի.
5) Եօթնպատիկ բաժնեցի զայն,
6) Իր ներքը 9 մասերու բաժնեցի ես.
7) Ջուր... տրսկեցի ես անոր մէջ.
8) Թի պատրաստեցի ես և անօթներ դրի հոն.
9) Ձիւթով ծեփեցի ես զայն տրաքուտա (3 տար)
9ա) Կուպրով ծեփեցի ես զայն ներքուտա (3 տար)
10) Երեք տար ձէթ տարին նաւին բեռնակիրները.
11) Բացի մէկ տար ձէթէ, որ գործածուեցաւ զոհերու համար,
12) Ես պէտք ունեցայ երկու տար նաւչիներու ձէթի։
13) Մարդերուն համար տրչառ մրթեցի ես,
14) Գառներ մրթեցի ես ամէն օր.
15) Խնձորշիով, գարեշուրով, ձէթով և գինւով
16) Զրեցի ես ժողովուրդը ինչպէս գետի ջուրով,
17) Այնպիսի տօն մը տնեցի ես, որպէս Աքիդուի տօնը,
(18—21 տողերը դարձեալ եղծեալ են, բայց մնացած քանի մը բառերը կը յայտնեն նաւի պատրաստութիւնը).
22) Ինչ որ ունէի տնով լեցուցի ես նաւը,
23) Որքան որ արծաթ ունէի տնով լեցուցի ես զայն,
24) Որքան որ ոսկի ունէի տնով լեցուցի ես զայն.
25) Որքան որ կենդանիներ ունէի տանս տնով լեցուցի ես զայն։
26) Նաւի վրայ տարի իմ ընտանիքի արական և իգական սեռի անդամները.
27) Ընտանի կենդանիներ, վայրենի կենդանիներ, գործաւորներ տարի ես հոն։
28) Շամաշ (չէմ=արեւ) հատատուն ժամանակ մ'որոշած էր։
29) «Եթէ փոթորկալից անձրեւ առաքիչները երկոյեան անձրեւ տեղալ տան,
30) Այն տանն մտիր նաւդ և գոցէ զայն»։
30ա) Այն որշալ ժամանակը հատաւ,
31) Քուքքի վարիչները երկոյեան անձրեւ տեղացուցին
32) Օրուան շառաւղներէն փոխայ ես,
33) Օրը տեսնելէ կը վախնայի ես։
34) Ես նաւ մտայ դուռը գոցեցի.
35) Նաւը վարելու հազը Բազուրի ես նաւավար Բուզուր-Բելին,
36) Ամբողջ չենք մը իր բոլոր ունեցածով։
37) Երբ արշալոյսը սկսաւ բացուիլ,
38) Երկինքի հիմքերէն սեւ ամպեր բարձրացան,
39) Հաստաս (փոթորկի Աստուած) կայծակներ դարբնեց հոն.
40) Մինչ Նեպո և Մալիք առջեւէն կ'երթային,
41) Երկուքն ալ իրր պատուիրակներ լեռներու և դաշտերու վրայէն,
42) Ներկայ խլեց նաւին մէկ մասը,
43) Նինիպ ոլորեցաւ և ջուրի հոսանք մը թափեց վար,
44) Անունենաքի ջուներ բարձրացուցին,
45) Լուսաւորելով իրենց փայլով ամբողջ երկիրը։
46) Հաստաի փոթորիկը ամբողջ երկինքի վրայ տարածուեցաւ.
47) Ինչ որ փայլ ունէր խաւարեցուց,
48) (աղաւաղեալ,) Անիկա ջուրով աղտոտեց երկիրը...։
Հաստատ Գ.դ
1) Մինչ ջուրերը կը բարձրանային լեռնաշղթային վրայ.
2) Պատերազմի փոթորկի նման յարձակեցան անոնք մարդոց վրայ.
3) Այնպէս որ անոնք զիրար չտեսան.
3ա) Մարդիկ երկինքի մէջ չճանչուեցան։
4) Աստուածներն ալ կը վախնային փոթորկալից հոսանքէ,
5) Անոնք յետ քաշուեցան և բարձրացան Անուի երկինքը(*)։
6) Աստուածները փախած էին և պարիսպին տակ իջեւանած.
7) Իսդար կը կանչէր ինչպէս երկունքի ցաւով բռնուած կին մը։
8) Կը կանչէր աստուածներու տիրուհին, գեղեցիկը,
9) «Անցեալը վերջացաւ.
10) Որովհետեւ ես գերազոյն երկինքի դէմ չարիք գործեցի,
11) Որպիսի չարիք գործեցի ես գերազոյն երկինքի դէմ,
12) Իմ մարդերուս սչնչացման համար եղած կռուն կարգեցի,
13) Բայց այժմ ես կը հարցնեմ. «Արդեօք մարդիկ անոր համար ծնած են
14) Որպէս զի իրր ձուկ ծովը լեցնեն»։
15) Անունենաքիի աստուածները լացին անոր հետ
17) Անոնց շրթունքները ծածկուած էին...
18) Վեց օր վեց գիշեր
19) Քամին փչեց, մինչ ջրհեղեղը և փոթորիկը դերկիր կը սրբէին։
20) Երբ եօթներորդ օրը եկաւ, ջրհեղեղը դադրեցաւ, փոթորիկը մեղմացաւ,
21) Որ բանակի մը նման ուերած էր ամէն ինչ.
22) Ծովը հանդարտեցաւ, փոթորիկը քնացաւ, ջրհեղեղը դադրեցաւ.
23) Բոլոր մարդիկ կրկին հող դարձած էին,
25) Ինչպէս ուրի տարածուած էր իմ ալքերուս առջեւ դաշտը,
26) Ես պատուհանը բացի և լոյսը դէմքիս վրայ ինկաւ.
27) Ես նստեցայ կերայ և լացի.
28) Ես իմ դէմքիս վրայ արտասուքը հոսեցաւ.
29) Ես երկրի վրայ նայեցայ և միայն ծով տեսայ,
30) 12 (օրերէ) ետքը երկիր մը երեւցաւ.
31) Նիսիր լեռան ուղղութեամբ մղուեցաւ նաւը՝
32) Նիսիր տարը նաւը բռնեց և անշարժ պահեց զայն,
33) Մէկ օր, երկրորդ օրը Նիսիր լեռը բռնեց զայն են.։
33ա) Երրորդ օրը, չորրորդ օրը Նիսիր տարը բռնեց զայն են.։
34) Հինգերորդ օրը, վեցերորդ օրը են.։
34ա) Երբ եօթներորդ օրը հասաւ,
35) Ես աղաւնի մը դուրս հանեցի եւ զայն ի բաց արձակեցի.
35ա) Աղաւնին Թռաւ և վերադարձաւ,

(*) Անուրերէն Համապատասխան բառը կարելի է նաեւ կարդալ Շամխազի և Իս-տու-պար։

(1) Անուրերէն «Իդ գի-շուն-նու գամմ» կրնայ նաեւ նշանակել «դուսդրութիւն ըրաւ անոնց դէմ»։

(2) Քիֆ-ֆի-տու կը նշանակէ աստուրերէն հերգմի գանկապար։

(*) Այսինքն հիւսիսային կամ վերին երկինքը։

36) Որովհետեւ թաւելու տեղ չկար վերադարձու ան.

37) Եւ ծիծեռնակ մը դուրս հանեցի և զայն ի բաց արձակեցի,

37ա) Ծիծեռնակը թռաւ և վերադարձաւ,

38) Որովհետեւ թաւելու տեղ չկար ան վերադարձաւ,

39) Եւ ագռաւ մը դուրս հանեցի և զայն ի բաց արձակեցի,

40) Ագռաւը թռաւ և տեսաւ ջուրերու նուազիլը

41) Ագռաւը թռաւ ոչ հեռու կարկաչելով և կրկին թռչելով ա՛լ չվերադարձաւ:

42) Այն ատեն ես ամէնքն ալ ազատ թողուցի չորս քամիներու ուղղութեամբ, դոն մը մատուցի,

43) Լեռան գագաթին վրայ նուիրաբերութիւն ըրի.

44) Երկու անգամ եօթն զոհի ոչխարներ կանգնեցուցի.

45) Անոնց մէջ թօթափեցի խնկեղէգ, մայրափայտ և խնկեղէն

46) Աստուածները հոտուցին բուրմունքը,

(46ա) Աստուածները հոտուցին անուշահոտութիւնը,

47) Աստուածները ժողովուեցան իրենց ճանճ զոհողին շուրջը:

48) Երբ վերջապէս «Աստուածներու Տիրուհին» մերձեցաւ:

Հաւուած Դ.ԻԴ

1) Անիկա առաւ լուսագոյնները... զոր Աճու իր բաղձանց համաձայն պատրաստած էր.

2) Այս աստուածները — կ'երդնում ես, պիտի չմնանամ,

3) Այս օրերը ես պիտի յիշեմ, զանոնք յաւիտեանս պիտի չմոռնամ,

4) Աստուածները թող երթան նուիրաբերութեանց քով.

5) Բել թող չերթայ նուիրաբերութեանց քով.

6) Որովհետեւ անիկա չմատնեց, Ջրհեղեղին պատճառ եղաւ.

7) Եւ մարդկութիւնս պատժի ենթարկեց:

8) Երբ վերջապէս Բելը եկաւ,

9) Նաւը տեսաւ, բարկացաւ Բել,

10) Զայրացաւ Իկիկի (*) աստուածներու դէմ.

11) Մէ խուսափեցաւ կենդանի արարածներէն.

11ա) Կ'երդնում, ա՛յլ մէկ մարդ ողջ պիտի չմնայ»:

12) Նիգիպ խօսիլ սկսաւ և ըսաւ

12ա) Ան ըսաւ Բել դիւցազնին,

13) «Մէ բաց ի Էաէն այդպիսի գործերու կը ձեռնարկէ,

14) Էա գիտէ բոլոր հնարամտութիւնները»:

15) Էա խօսիլ սկսաւ և ըսաւ,

15ա) Ան ըսաւ Բել դիւցազնին,

16) «Ով արի Բել, խելահատ՝ աստուածներէն,

17) Որովհետեւ չմատնեցիր, Ջրհեղեղ յարուցիր.

18) Մէղաւորին իր պատիժը տուր իր մեղքին համար,

18ա) Ոճրագործը դատապարտէ իր ոճրին համար,

19) Բայց (անմեղը) պէտք չէ մեռնի եւն. (թերի).

20) Ինչո՞ւ Ջրհեղեղ յարուցիր.

21) Թո՛ղ տուիր մը գար և մարդերը քիչցներ.

22) Բայց ինչո՞ւ Ջրհեղեղ ըրիր.

22ա) Թո՛ղ վագր մը գար և մարդիկը քիչցնէր.

23) Բայց ինչո՞ւ դուն Ջրհեղեղ ըրիր.

23ա) Թո՛ղ սով մը գար և երկիրը (աւերէր).

24) Բայց դուն ինչո՞ւ Ջրհեղեղ ըրիր.

25) Թո՛ղ ներկալ (=ժամանակս) գար և երկիրը դարձնէր.

26) Եւ մեծ աստուածներու խորհուրդը չմատնեցի.

27) Ագրա խազիղին ես երազել տուի եւ այս իմացաւ ան աստուածներու խորհուրդը»:

28) Երբ խելքի եկաւ

29) Բել բարձրացաւ նաւին վրայ:

30) Ան իմ ձեռքս բռնեց դէս վեր տարաւ

31) Իմ կինս ալ վեր բերաւ և նստեցուց իմ քովս,

32) Անիկա չօշափեց մեզ. մեր մէջ մտաւ և օրհնեց մեզ.

33) «Ուդ-նարիչդի առաջ մարդ էր

34) Այսուհետեւ Ուդնա-բիչդի և իր ամուսինը պիտի յարգուին մեզ՝ աստուածներուս՝ նման,

35) Ուդ-նարիչդի պիտի բնակի հեռու տեղ մը գետերու բերանին քով»:

36) Զիս բերին հեռու տեղ և գետերու բերանին մօտ բնակեցնել տուին զիս:

Այս բնագիրը, զոր մենք ամբողջովին յառաջ բերինք հայերէնի թարգմանելով, որքան որ մեզ յայտնի է, առաջին անգամ, ինչպէս վերն ալ բացուեցաւ Կիլգամէշի վէպէն առնուած է, որ ամբողջովին գտնուած է Ասուրպանի-բալի մատենադարանին մէջ: Զրհեղեղի աւանդութիւնը քանի մը տեսակ խմագրութիւններ ունեցած է Բաբելացւոց քով: Ամէն բանաստեղծ բան իր երեւակայութեան թռիչքին կրնար փոփոխութեան ենթարկել վէպ որվհետեւ ասոնցմէ և օ՛չ մէկը կանոնական հանգամանք մը առցաւ: Այսպէս պզտիկ բայց վերոյիշեալ ընագրէն քիչ մը տարբերող կարճ և թերի հատուած մըն ալ հրատարակեց իմ բարեւներէնի Ա. ուսուցչապետս Մայներ (*), զոր ուշերդ կը համարիմ բառարի թարգմանութեամբ առաջ բերել՝ ընդհանուր առմամբ նախորդին նման և միայն 17 կիսատար տողերէ բաղկացած ըլլալուն համար:

ՏՕՔԹ. Ե. ԹՕՓՃԵԱՆ

(*) Mitteilungen d. Vorderas. Gesells. 1902, 1.

ԱՐՏԱՔԻՆ

ԱՆԳԼԻՈՅ ՄԷՋ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ

ԽԱՆԴԱՎԱՌ ԳՈՒՄԱՐՈՒՄ

ԶԷՄՊՐԼԷՆԻ ԵՒ ՊԱԼՖՈՒՐԻ ՃԱՒԵՐԸ

ՄԱՔՍԱՅԻՆ ԲԱՐԵՆՈՐԴՈՒՄԸ ԸՆԴՈՒՆՈՒԱԾ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՊԷՏՔԻ

Անցեալ Եշ. օր նախորդ արտաքին գործոց Նախարար Լորտ Լէնսդաունի ապարանքին մէջ գումարուած Միութենական մեծ ժողովը պատմական նշանակութիւն մը ունի: Որոշնդսատ ծափերու մէջ Մր. Պալֆուր վարիչ հռչակուեցաւ, և կատարելապէս հասկրցուեցաւ թէ ինք և Մր. Զէմպրլէն համաձայնած են մաքսային բարենորոգութեան խնդրոյն մէջ, և այդ քաղաքականութիւնը առաջ պիտի քալի միաբանութեամբ, յարատեւութեամբ և նոյն իսկ նախայարձակ թափով մը:

Միութենականք, փոխանակ ընդհանուր ընտրութեանց մէջ իրենց պարտութիւնը ապացոյց մը նկատելու թէ կուսակցութիւնը պէտք է լքանէ մաքսային բարենորոգութեան շարժումը, հակառակին բացորոշապէս թէ պէտք է շարունակել զայն յամառ ճիգերով: Մր. Զէմպրլէնի և Մր. Պալֆուրի միջեւ չորեքշաբթի թղթակցութիւնը, որուն հետեւեցաւ հինգշաբթի գումարումը, գժտութեան ամէն կարելիութիւն մաքրեց որքեց: Միութենական կուսակցութիւնը այլ ևս Պալֆուրեան և Զէմպրլէնեան հոսանուներու բաժնուած չէ, այլ վճռականօրէն Մաքսային Բարենորոգութիւնը իրեն յայտագիր ըրած է: Իրա՛ւ, Տէվընշիրի դուքսը քիչ մը քթթմնջեց և Լորտ Հրկ Սէցիլ չատ մը գլուխ վերցուց, բայց անոնց բռնած դիրքը օգտակար էր, որովհետեւ առիթ մը եղաւ որ ուրը հարիւր Միութենական անդամներ, երեսփոխան, կամ անյաջող ընտրելիներ, բացայայտօրէն զատուին տի մը Միութենականներէ՝ որոնք տակաւին ոժան հոգի քաղաքականութեան կողմը կը բռնեն, և խանդավառութեամբ ասանձնեն Մր. Պալֆուրի և Մր. Զէմպրլէնի քաղաքականութիւնը:

Ամէնէն կարեւոր կուսակցական գումարումն էր որ երբեք տեղի ունեցած է: Լէնսդաուն Ապարանքին մեծ պարտարանը, զոր փոխ տուած էր Լորտ Լէնսդաուն, տեղ ձգելու տեղ չկար: Ներկաները ամէնքն ալ Միութենական էին, կա՛մ երեսփոխան, կամ միութենական ընտրելի ընդհանուր ընտրութեան միջոցին: Երբ Մր. Պալֆուր և Մր. Զէմպրլէն յայտնեցին պատրաստած փոքրիկ բեմին վրայ երեւցան որոնդսատ ծափեր գոռացին: Մր. Պալֆուր գունատած էր, բայց Մր. Զէմպրլէն ժպիտ էր համակ:

Նախագահական ատոռը բռնեցաւ Մր. Պալֆուր: Իր աջ կողմը նստած էր Մր. Զէմպրլէն, և ասոր ալ աջ կողմը Լորտ Ս. Ալտուին: Մր. Պալֆուրի ձախ կողմը պարապ աթոռ մը կար, և յետոյ Տէվընշիրի դուքսը և Լորտ Կոչըն: Մր. Պալֆուրի անմիջապէս եռեւը կը գտնուէր Լորտ Լէնսդաուն, ասոր ալ ձախ կողմը Լորտ Հոլդսէրի, յետոյ Լորտ Լընաքնէրթի, Մր. Ալֆրէտ Լիթլթըն, Մր. Ուոլթըր Լոնկ, Մր. Կէրլա Պալֆուր և Մր. Ճօրճ Ուինտէմ: Լորտ Լէնսդաունի աջ կողմը նստած էին Մր. Օսթին Զէմպրլէն, Սըր Էտվըրտ Կրէյ, Մր. Էտվըրտ Տուկլաս, Մր. Արնոլտ Ֆոսթըր, Լորտ Ռոսմոր և Լորտ Սալզպրի: Դիմացի շարքին վրայ կը գտնուէին միւս նախորդ նախարարները, Սըր Ուիլիըմ Հարքորթ, Լորտ Օնսլոու, Մր. Վիքթոր Բրէվէնիչ, եւն. եւն.:

Նախնական գործոյութիւններով ժամանակ չվատնուեցաւ: Ժողովը իսկոյն բացաւ Մր. Պալֆուր, որ ըսաւ թէ այսպիսի կուսակցական գումարում մը փափաքելի բան մըն էր, ա՛յլ միայն պարզապէս իբրեւ միջոց մը պարտութեան հետ առնչութիւն ունեցող պարագաները քննելու, այլ և ամէն բանէ վեր, ապագային գործը որոշելու և ամրանալու: Հարիւրաւոր պատճառներ — թերեւս ա՛յնքան պատճառներ որքան տարբեր ընտրելիներ կային — կը տրուին պարտութեան համար, և եթէ բոլոր այդ մէջ բերուած պատճառները քննենք, այս ժողովը պիտի չվերջանայ երբ արեւը նայն օրը իր մարը մտնէ: Բայց անհրաժեշտ հարկ մը չէ զանոնք մի առ մի քննելը: Ամենքս ալ համաձայն ենք սա՝ կէսին վրայ թէ հարկ է վերափոխել միութենական կուսակցութեան կեդրոնական կազմակերպութեան ամբողջ կազմածքը, պէտք է զայն աւելի ժողովրդային ընել, ամբողջ Անգլիոյ զանազան կողմերը պէտք է մեր սկզբունքները քարոզել գործակալներու միջոցաւ և յատուկ յանձնախումբերով, ու տեղական բոլոր Միութենական կազմակերպութիւնները առցորել կեդրոնական կազմակերպութեան մէջ մասնակցութեամբ և քաղաքականութեամբ, որոնք իրենց կարգին պէտք է ներդիրացնեն ամբողջ կուսակցութեան քաղաքականութիւնը:

Պէտք չէ ծածկել թէ Միութենական կուսակցութեան կազմածքը քիչ մը ժանգոտած է, և փոփոխութեան պէտք ունի: Մեր գործը խիստ դժուարացած է, գլխաւորաբար Երեսփ. ժողովին մէջ մեր կուսակցութեան անդամներուն սակաւաթիւ ըլլալէն, և ուրախեւեւ Միութենական կուսակցութեան ծոցին մէջ ալ մէկէ աւելի հէտերու վրայ կռուարեալ համամտութիւն չկայ: Զեմ փափքիր Մաքսային Բարենորոգութեան խնդրոյն խորը մտնել, բայց սարսափելի չունիմ որ կուսակցութիւնը առաւ մեծամասնութեամբ մաքսային փոփոխութեան հարկին վրայ միաբան է: Մր. Պալֆուր ծանրացաւ ներկայ Վարչութեան զանազան տարբերուն վրայ, և յայտարարեց թէ Վարչութիւնը անուանով միայն Ազատական կուսակցութիւն կը կոչուի, անիկա որոշ վարիչ կամ որոշ նրպատակ չունի, կամ օգէ առարկայ մը, որուն վրայ միաբան ըլլայ ամբողջ կուսակցութիւնը: Շահու որոշ ակնկալութիւններ հիմնուելեան այդ կուսակցութեան վրայ, առանց ուշադրութիւն ընելու թէ այդ քաղաքականութեամբ ինչ որոշ չահ կարելի է ակնկալել: Այդ տիպասեռ քաղաքութիւնը անթիւ անհամար դժուարութեանց մէջ պիտի գտնուի՝ հանրութեան առջեւ միտարար հակառ մը յարդարելու համար: Հարկ չկայ մենք՝ Միութենականք՝ խիստ կարուկ կերպով սահմանենք մեր քաղաքականութեան բոլոր մանրամասնութիւնները, եթէ համաձայնինք սկզբունքներուն վրայ, մանրամասնութիւնները իրենք իրենցմէ յարմար տեղը պիտի գտնեն՝ երբ կառավարութիւնը կազմելու պարտականութեան մը առջեւ գտնուինք դարձեալ: Այսու հանդերձ, մեր կուսակցութիւնը վճիռ և որոշ տեսութիւններ ունի մեր երկրին մեծ և սիրուած օրէնդրութիւնները չահագրգռող մեծ հարցերու մասին: Ասոնց պաշտպանութեան համար կրնանք միաբանիլ, և այս մասը կրնանք հրահանգել հանրութիւնը բոլոր այն մեծ ներքին խնդիրներուն վրայ, զոր ստանձնած է մեր կուսակցութիւնը:

Նորֆոլքի դուքսը ասք եւաւ վերառութեան քսէ առաջարկելու Մր. Պալֆուրի համար իրեւ վարիչ: Ակնարկութիւն չըրաւ մաքսային խնդրոյն, այլ մէջ բերաւ այն մեծ արժանիքները՝ զոր դրաւած է Մր. Պալֆուր իր մատուցած մեծ ծառայութիւններով, և յորդոր կարդաց Միութենական լորտերուն և Երեսփոխաններուն համերաշխ և գործակից աշխատութիւն ունենալ Ընդդիմադիր ախոյեանին հանդէպ:

Գահ մը դադարէ վերջ կամաց մը ասք եւաւ Տէվընշիրի դուքսը, և երբ խօսելու վրայ էր, Մր. Պալֆուրի ականջն ի վար բան մը փսփսաց, և խօսքն նորէն նստաւ: Սկսաւ հակառութիւն մը եղած էր, որովհետեւ մէկ վայրկեան վերջ դարձեալ ասք եւաւ և սկսաւ խօսիլ դանդաղօրէն, և դեղեւուելով: Ցայտնի էր թէ չատ բան ունէր ըսելիք, բայց ըսելու եղանակին վրայ կը վարանէր: Ցայտարարեց որ եթէ գիտնար այսօրուան գումարման նպատակը, ինք ժողովի չէր գար, որովհետեւ նոյն առաւօտեան թերթերը չէր կարդացած: Ինդացողներ եղան այս խօսքին վրայ, «Ադդ, ուրեցուց դուքս յանկարծական բորբոքումով մը, այսօրուան թերթերը կը ցուցնեն թէ տարբեր քաղաքականութիւն մը որոշուած է:» (Պէտք է գիտնալ թէ Տէվընշիրի դուքսը ասատիկ հակառակորդ է մաքսին): Եւ կը փափաքիմ, ըսաւ, ամէն բանէ վեր կուսակցութեան միութիւնը, և ամէն տեսակէտով Միութենական մնալ եմ, բայց Մաքսային Բարենորոգութիւնէն, ինք այնպէս գիտէր թէ Մր. Պալֆուր բոլորովին պիտի չյարի այդ Բարենորոգութեան, որմէ կը ասկան ինք և իր բարեկամները ընտարար համարելով զայն իրենց երկրին: Պէտք էր ձգել այդ քաղաքականութիւնը յառաջիկայ հինգ տարիներուն համար մինչեւ որ կարելի ըլլար կրկին չահիլ ժողովուրդին վստահութիւնը: Երբ հեղնական ծիծաղներով ընդունուեցաւ այս խօսքը, դուքսը զարմանք յայտնեց որ իր թեւադրութիւնը այսքան թերեւորէն կ'ընդունուի:

Դուքսին ամբողջ բանախօսութեան միջոցին ժողովին տրամադրութիւնը այնքան ծիծաղելի էր որ ինք ալ վերջապէս հակցաւ խանդավառ զգացումը ի նպաստ Մր. Պալֆուրի և Մր. Զէմպրլէնի միացեալ քաղաքականութեան, և ընդհակալ եղաւ որ գոնէ իրեն մարկ ըրին այդ պարագաներուն մէջ:

Անմիջապէս ասքի ցատկեց Մր. Զէմպրլէն: Մինչ ծափեր ծափերուն կը յաջորդէին, նախ կեցաւ անծպտա դիմագիծերով, բայց սիրուն ժպիտի նշոյլները իսկոյն վերերեւցան իր երեսին վրայ: Սկսաւ խօսիլ, ինք էր չահող մարդը: Փափուկ ակնարկութիւններ ըրաւ Տէվընշիրի դուքսին բռնած ընթացքին՝ ընտրութեանց ժամանակ, երբ կը յորդորէր Միութենական ընտրելիները հակառակ քսէ ասալու: Տէվընշիրի դուքսը այս պահուս առատաձեռն կը նայէր, ինչ որ ծիծաղ առաջ բերաւ ամէն կողմ: Մր. Զէմպրլէն յառոյ սահմանեց դարձեալ իր մաքսային քաղաքականութիւնը, ինչպէս գիտենք արդէն: Ցայտարարեց թէ ինք բանաւոր մաքսին կուսակից է, արգելիչ խարանարար մաքսին մէքանները կ'արհամարհէ, եւն. եւն.:

Ցետոյ Մր. Պալֆուրի վստահութեան քսէն տրուեցաւ խանդավառութեամբ: Լորտ Կոչըն միայն ձեռքը վեր չառաւ, թէեւ Տէվընշիրի դուքսը վեր առաւ առանց վարանումի:

Ժողովը վերջացաւ, գրեթէ երկու ժամ տեւելէ վերջ: Մաքսային Բարենորոգութիւնը Միութենական կուսակցութեան իբրեւ պայքարող քաղաքականութիւնը ընդունուեցաւ:

ԱՇԽԱՐՀԱՇՐՋԱԿ ՀԱՐՍՆ ՈՒ ՓԵՍԱՆ

Օրիորդ Ալիս Բուզվէլթ (այժմ այլ ևս Տիկին Լոնկուորթ) Ամերիկեան Նախագահին վեց զաւակներէն անդրանիկն է: Անցեալ Բշ. օր Սպիտակ Տան մէջ կատարուեցաւ իր ծննդեան 21դ տարեդարձը: Աղջիկն է նախագահին առաջին կնոջ, որ էր Ալիս Լի, Նիւ-Եորքցի, և որ մեռաւ իր աղջկան ծնընդեան հետեւանքով: Հարսին մանկական տարիներուն մեծագոյն մասը անցաւ իր մօր կողմէ աղգականներուն քով, բայց յետոյ ներկայ Տիկին Բուզվէլթ, իբրեւ մայրը իր խնամքին տակ առաւ զայն:

Օր. Բուզվէլթ, իբրեւ աղջիկ, գործոն կեանքը նախամեծար համարեցաւ ուսանողական կեանքէն: Այս մասին մեծապէս կը տարբերի Նախագահին միւս զաւակներէն, որոնք նշանաւոր են իրենց գրասիրութեան համար: Հակառակ այս յայտութեան, Օր. Բուզվէլթ ունի տակաւն զարմանալի կերպով ընդունակ միտք մը, և առաջնակարգ լեզուագէտ մը և երաժիշտ մըն է: Զի հեծնելու և բոլոր բացօթեայ սպորտներու իր սէրը կապակցութիւն մը եղաւ իրեն և իր մեծանուն հօրը միջեւ, որուն խանդավառութիւնը ըմբշային խաղերու համար հանրածանօթ է:

Վարչական քաղաքականութեան մէջ իր հօրը յաջողդիմութեան հետեւանօք, Օր. Բուզվէլթ ինք ալ Ուաշինկթըն փոխադրուեցաւ, և այդ քաղաքին մէջ կազմեց իր ամէնէն տեւական բարեկամութիւնները և ընկերային կապակցութիւնները: Իր սիրտ չահող կերպերը և ընկերային բազմապակի շնորհները որքան դարձուցած են զինքը ամէն դասակարգերուն մէջ:

Օր. Բուզվէլթ ընկերային կեանքին մէջ իր սկզբնաւորութիւնը ըրաւ 1902 Թվ. Յին Սպիտակ Տան մէջ Տիկին Բուզվէլթի կողմէ ի պատիւ իրեն արուած պարահանդէսին առթիւ: Այս դէպքը տակաւին մտցուած չէ Ուաշինկթընի մէջ: Երեք հարիւր մանկամարդ կէսներ, Ամերիկեան ընկերութեան ընտրելագոյն դասակարգին ներկայացուցիչ, և նոյնքան ալ երիտասարդներ ներկայ էին պատուելու նախագահին աղջիկը: Հոլ Լայֆի մէջ իր մատաքէն ի վեր, Օր. Բուզվէլթ նշանակալից ընկերային ասպարէզ մը ունեցաւ: Թէ՛ պաշտօնական և թէ քաղաքային գործերու մէջ նշանաւոր մարդիկ, ամէն ազգէ և ամէն ցեղէ, դրաւեցին իր սիրտը, բայց երեսփոխան Լոնկուորթի վերապահուած էր նուաճումը ի գլուխ հանելու բախտաւորութիւնը:

Մր. Լոնկուորթի հետ նշանախօսութիւնը հետեւանքը եղաւ Օր. Բուզվէլթի անցեալ տարի դէպ ի Մ. Արեւելք չորս ամսուան ճամբորդութեան, ընկերակցութեամբ պատերազմական նախարար Մր. Թաֆթի: Ուղեկից անդամներէն մին էր Մր. Լոնկուորթ, որ նուաւն մէջ ամէնուն յայտնի ըրաւ Նախագահին աղջկան հանդէպ իր ունեցած անձնուիրութիւնը: Փիլիպպինոս, Զինաստանի և Ճապոնի մէջ իր պայծառ տեսն Օր. Բուզվէլթ խոստովանեալ գեղանին էր:

Այս ճամբորդութեան միջոցին Նախագահին աղջկան վրայ անձուկ նուէրները ա՛յնքան բազմաթիւ և թանկագին էին որ 5000 անգլ. սօսկի հարկ եղաւ մաքս վճարել Ամերիկա մտցնելու համար: Օր. Բուզվէլթ Մր. Թաֆթի խումբին հետ չէր որ վերադարձաւ: Եօքօհամայի մէջ միացաւ Մր. Հարրիմանի խումբին, որուն հետ դարձաւ Ամերիկա:

Ամուսնութիւնը կատարուեցաւ Սպիտակ Տան Արեւելեան Սենեակին մէջ, ուր 1874 Մայիսին տեղի ունեցած էր Նախագահ Կրանթի միակ աղջկան՝ Օր. Նէլլի Կրանթի ամուսնութիւնը անգլիացի էլչիին Զարլզ Ֆրեդերիկ Սարթորիսի հետ: Ցարդ ընդամէնը ինը հարսներ դուրս եկած էին Սպիտակ Տաւնէն, որոնց չորսը վերջին յիսուն տարիներուն մէջ: Հետեւաբար Օր. Բուզվէլթ տասներորդը պիտի ըլլայ:

Մր. Նիքոլաս Լոնկուորթ տասնը հինգ տարեկան մեծ է Օր. Բուզվէլթի վրայ, և 36 տարեկան է: Իր նախնական դատարարութիւնը տարաւ Սինսինաթիի Թաղային դպրոցներուն մէջ, և յետոյ 1891ին չրջանաւարտ ելաւ Հարվարտի Համալսարանէն: Իբրեւ թէ փաստաբան է, բայց մինչեւ հիմա բնաւ դատարանի առջեւ երեւցած չէ, իր ժամանակին մեծ մասը նուիրելով երեսփոխանական և քաղաքական աշխատութեանց, և Լոնկուորթ ամենահարուստ կալուածական վարչութեան:

Լոնկուորթի հոկայ հարստութիւնը հակամէտ ըրած է զայն մարդասիրական և գեղարուեստական տրամադրութիւններու, ընդարձակ վարպետ մըն է, լաւ ձի կը նստի, բայց իր աներջի տրտրդի ընդդէմ չունի:

Սինսինաթիի բնակող առաջին Նիքոլաս Լոնկուորթը այդ քաղաքին մէջ երեւցած է 1803ին: Գաղթած է Նիւ Ճէրսիէն, ուր իր հայրը դատաւոր էր: Երբ առաջին Լոնկուորթը Սինսինաթի հասաւ, այժմեան այս ծաղկեալ քաղաքը ազատ գաղթականներու իրիթիներէ կը բաղկանար, Օհայո գետին վրայ տղմուտ վայր մը հասատուած: Անկէց ի վեր քաղաքին մէջ նշանաւոր եղած է Լոնկուորթի անունը:

Փեսայ Լոնկուորթի թոռնոր թոռն է 1863ին մեռնող Լոնկուորթին, որ 3 միլիոն անգլ. սօսկի հարստութիւն ձգեց: Իր հայրը Օհայոյի բարձրագոյն դատարանին անդամ էր:

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը երէկ ընկերակցութեամբ գործակատար Աբիս էֆ. Ֆէլսճեանի Կայս. Պալատ գնաց:

ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ արարողութեանց կը նախագահէ այսօր Ս. Պատրիարք Հայրը և Պատրիարքարանը փակ է օրուան ասոնի առթիւ:

Տ. ՂԵՒՈՆԴ ՎԻՐ. ՄԱԳՍՈՒՏԵԱՆ, երէկ և առաջի օր Նրուսաղէմատան մէջ ընդունեց բազմաթիւ եկեղեց. և աշխարհական ծանօթ անձնաւորութիւններու շնորհաւորութիւնները, իր անուան ասնախմբութեան առթիւ: Շնորհաւորական այցելութիւն տուին Տ. Գրիգորիէ եպս. Ճէվահիրճեան, Վահան Ծ. վրդ. Պարբդ-ագի, Վահան Ծ. վրդ. Ճուկրեան, Ճակրոս Ծ. վրդ. Շանպազեան, Եղնիկ վրդ. Պազեան, Վահրիճ վրդ. Շահլամեան, Եղրաս վրդ. Սաչեան, բազմաթիւ քահանաներ, ինչպէս նաեւ շատ մը աշխարհական անձնաւորութիւններ: Շնորհաւորական քարթ զրկած են նաեւ Տ. Մեսրոպ Աբգեպս. Սուքիասեան, Տ. Հմայեակ եպս. Դիմաքեան և Տիգրան Եուսուֆեան, Գրիգոր Խաչեան, Մկրտիչ և Բարսեղ Մանուկեան, Տօքթ. Թորգոմեան, Գէորգ Թորգոմեան, Տարանէլի ֆրանսական հիւպատոսարանի Ա. Թորգոմ Գոլոս Ճակրեան էֆ.ները և ուրիշներ: Հեռագիրներ հասած են նաեւ Երուսաղէմէն:

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Միաբանութեան Ս. Փրկչի և Ս. Աստուածածնի նախկին տեսուչ Տ. Սամուէլ վրդ. Կիրակոսեան որ հաշուապահնդ մըն է, հետեւեալ բաղաքդիրը ստղած է ասկէ առաջ Երուսաղէմի Տ. Ճարութիւն Ս. Պատրիարքին, որ այդ նամակը նախազուսեան չէ առած, որով Տ. Սամուէլ վրդ. սաիպուած է հրաժարիլ: Ահա՛ այդ բաղաքդիրը որ վանքին արդի Տնօրէն Ժողովին եկեղեց. իրաւանց մասին ունեցած անհաղութիւնը ի վեր կը հանէ.

«Սրբազան Հայր,

«Ներկայիս հաստատելով նախորդ բաղաքդիրս պարունակութիւնը, կամ գամ այս անգամ ալ անոնց վրայ յաւելուլ թէ Տնօրէն Ժողովոյ անդամոց բռնած այս ընթացքը կատարելապէս ուրի կուսայ ազգ. եկեղեց. նուիրական իրաւանց ասանխոնս ըլլալուն, ինչու որ բաղաքներս չլուսելով մեր եկեղեցական իրաւունքները անպաշտպան թողլով, բնականաբար մէկ եկեղեցական խնդրին պիտի յաջորդեն ուրիշներ և արդէն Ձերդ բարձր Սրբազնութիւնը առ այս խիստ շրջահայեաց և հեռատես եղած է միշտ և ասանեակ տարիներէ առաջ ազգաս կերպով ազդարարած է թէ «պէտք չէ աննշան բաները իսկ աչքէ վրիպեցնել և անմիջապէս բաղաքելու է»: Խնամքի ակնածութեամբ խորին չնորհակալութիւնս կը յայտնեմ առ ատ Ձերդ բարձր Սրբազնութեան, որ եկեղեց. իրաւանց պաշտպանութեան համար ազգական նախանձախնդրութեամբ վառուած, հարկ եղած հրամանները միշտ ըրած էք ու դարձեալ կ'ընէք և ատկան ներկայ տնօրէն Ժողովոյ անդամք չունին եկեղեց. իրաւանց պաշտպանութեան նախանձախնդիր ոգին, որով Ձերդ Սրբազնութեան հրամանները իսկ չեն գործադրուիր և ատոր համար մեր եկեղեց. իրաւունքները միշտ կը կապտուին ու կը յափշտակուին, ինչպէս պատկերի խնդիրը, Ղազաց ժամերգութեան առաջ ակսելուն խնդիրը, մամվանաւոր տեղւոյն որոշուելուն խնդիրը չը կարգադրուելով, չորրորդ մըն ալ ուելցաւ, այն է երբ յոյն ժամարարը մեքանէ կ'արտասանէր, իսկոյն մեր ազգարարութեան գրասեղանը կը դրուէր, բայց հիմա կը պնդեն թէ՝ մինչեւ մեր ժամարարը ներս չերթայ չափի դնէք, որով եթէ վաղը հարիւրաւոր ուխտաւորներ հաղորդութիւն առնելու ըլլան, անոնց ալ պիտի սպասենք և մեր այս ընթացքով յուսալի է որ որ մըն ալ բոլորովին արգիլուինք: Արդ, Ս. Հայր, վերջնականապէս ըլլալով խոսիւ կը բաղքեմ և անմոլական պաշտպանութիւն կը խնդրեմ եկեղեց. իրաւանց համար և եթէ հակառակ պարագային այս անգամ ալ չլսուին և զլանան հարկ եղածը, այն ժամանակ ես ալ գոյքերս առնելով վանք պիտի գամ, որ գոնէ ապագայ պատասխանատուութենէ ազատ մնամ:»

ՇԱՆՕԹ արուեստագէտ Զատիրատ էֆ.ի և իր հիւանդ ընտանիքին ի նպաստ 20 ղրշ. յանձնած է մեզ Նաբիէ էֆէնտի:

ԽԱՍԳԻՒՂԻ Ներսէսեան վարժարանին մէջ վերջերս մուտ արուած է կոռուձեւի և ձեռագործի, ինչպէս նաեւ ծաղկաշինութեան զանազան ճիւղերուն: Այս դասերը լիապէս ուսանելու համար դպրոցական ժամերու մէջ ուելի լայն ժամանակ մը յատկացուած է՝ կարող մասնագիտուհիի մը հսկողութեան ներքեւ: Նոյնպէս դաշնակի դասաւանդութիւնն ալ ծանօթ դաշնակահար Թորոսեանեան էֆ.ի յանձնուած ըլլալով, կը յուսանք թէ չրջակայ թաղերու տիկիններ և օրիորդներ իրենց փափաքին գոնացում կուտան՝ հանուելով վճարումի մը փոխարէն՝ ձեռագործի ու դաշնակի դասաւանդութեան, հեռանալով: Խնայեր ընտանիքներ թէ՝ իրենց նիթական չահը մը ըրած է թէ ազգաս ուսանողաց ալ սատարած կ'ըլլան միանգամայն, իրենց կանացի դպրոցները և առանձին ճերմակեղէնները յանձնարարելով այս վարժարանին որ պատրաստ է գոհացնել հան դիմողները դիւրամատչելի պայմաններով:

ԳՈՒՐՏՊԷԼԷՆԷՆ հեռաւորը կը գրեն.— Ապէ տարի մը առաջ Ցովհաննէս Ճորիկեան անուն երիտասարդ, ըստ օրինի Ս. Եկեղեցւոյ կը պատանի, և երկուքնակէ ամիս իր ամուսնոյն հետ կենակցելէ վերջ, լքելով զայն կը գտնէ աղջիկ մը որուն հետ կը սկսի կենակցիլ ըսելով թէ պատանուեցաք: Այս առթիւ յայտարարութիւններ կ'ըլլան թէ՝ Ս. Եկեղեցւոյ և թէ օրէնքներուն մէջ թէ քահանայ մը հիւանդ տա. սկի առնելով պակ ըրած է զանոնք:

Վիճակս Ս. Առաջնորդը այս տարաձայնութիւնները լսելով տեղւոյն Թաղ. Խորհուրդին խստիւ կը գրէ որ անմիջական քննութիւն մը կատարելով տեղեկագրի թէ՝ ո՞ր քահանան է պատկառելը:

Սեպտ. Ն. Սրբազնութեան նամակը՝ քանի մը օր պահելով բարի թաղի կը մնայ խնդիրը. կը կարծուի որ քանի մը թաղ. աղաներ ևս մեզ տակից ըլլան քահանային:

Ուսի կրկին ու կրկին Առաջնորդ սրբազան հոր ուշադրութիւնը հրաւիրելով կը խնդրենք բանալ Ժողովուրդին գայթակղութիւնը ու ի յոյս բերել ճշմարտութիւնը:

ՇԱՆՕԹ փաստաբան Կ. Սալխեան էֆ. հրապարակ հանեց, օրէնգիտական նոր գիրք մը «Վաճառականի մը ընթացքը», որ կը բովանդակէ առեւանձի մը անհրաժեշտ եղած օրէնքներուն ամբողջութիւնը: Անշուշտ այս գրքին ալ պիտի արժանանայ այն ընդ-

(*) Իկիկի կը կոչուին գերագոյն աստուածները, իսկ Անուճնամբ՝ ասնանցմէ ստորադասները:

դանելութեան՝ զոր գտած է իր նախորդ գործը՝ «Օրինաց Հաւաքածոյն»։ Գին է 5 ղրշ.։

ՏԻՍԸ Աբամ Թաղուրեան առնչութիւն չունի Խմբագրութեան հետ, հետևաբար չի կրնար Մանչուրիի ներկայացուցիչը նկատիլ։

ՑԱՑՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Գալֆատաց Որբանոցի ենամակալութեան. — Որբանոցիս Խնամակալութիւնը ստիպուած է պաշտօնապէս յայտարարելու թէ՝ Հաստատութեանս մէջ արդէն օրբանիք խնդրուած են տեղւոյ անձիքներ պատճառաւ։ Ուստի այս պատճառաւ, այս օրէն որը ընդունել տալու համար ամէն եղած դիմում պիտի մերժուին։

(Կնիք)

Խոտիւղ, 20 Փետր. 1906

ԱԶԴ.— Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյ Խնամակալութիւնը կը ծանուցանէ բարեպաշտ ժողովրդեան թէ, յառաջիկայ երեքշաբթի, 14 փետրվար, Ս. Եկեղեցւոյն քարոզիչ Տ. Բարգէն Ծ. Վարդ. հանդերձեալ է Ս. Պատարագ մատուցանել Տեառնընդառաջի ծանին առթիւ։ Ամեն. Ս. Պարիրաք Հայրը պիտի նախագահէ օրուան եկեղեցական արարողութիւնց և Ս. Պատարագի երգեցողութիւնք եռաձայն պիտի երգուին, առաջնորդութեամբ Լեւոն էֆ. Զիլինկիրեանի։ Սկզբնաւորութիւն Ս. Պատարագի ժամ 3½։

Ի դիմաց Խնամակալութեան

Աշենադպիր Աշենապես

Ծ. ՄՈՒՐԱՏԵԱՆ Ծ. ԷՍԱՅԵԱՆ

ՊՍԱԿԸ ՏԱՆ ՄԷՋ

80 տարիէ ի վեր Պոլսոյ Հայ Բերթերը կը կարդամ։ Ճշմարտութիւնը խօսելով, ինչ որ էր Փանոսեան ժամանակին, նոյն է հիմա Խմբագրութիւնը՝ հայաթերթերուն մէջ։ Անկողմնակալ և անկախ ոգի մը կը կրէք Հայ բարքերու, բարոյականի և առեւտրական ուղղութեան նկատմամբ։ Ասոր համար շնորհակալութիւնս կը մատուցանեմ հրատարակ և կը շնորհաւորեմ ձեզ թէ Մանչուրիոն չատ անտրժանօք կը կարդացուի ամէն դասակարգէ։

Այս անկեղծութեան մէկ փոքր նմոյշն էր անցած հինգշաբթի օր, պատները ասոնք կատարելու մասին եղած գիտողութիւնը։ Քանի որ խնդրոյ առարկայ Սարբեարի մէջ կատարուած պակ մը է, ըսենք թէ ատոր պատճառը տիպմանէն է։ Պակը ոչ թէ Սարբեար, այլ Եէնի-Մահալլէի բարձունքը խրճիթի մը մէջ կատարուեցաւ։ Եկեղեցին Պէյիւքէրէ է, հարանատունէն մինչեւ եկեղեցին կէս ժամու ճամբայ է, երեք գիւղերու չուկաներուն մէջէն անցնելու պայմանաւ։ Փոքր սեմերեն մը է ու հարը դրացիներուն օգնութեամբ չինուած խրճիթի մէջ բնակող աղքատ ձկնորսի մը աղջիկ։ Կ'աղաչեմ, թո՛ղ ըսեն թէ այդպիսի բնակարք մը երեք գիւղերու չուկաներէն, օտարներու մէջէն քալելով կամ կառքերով կէս ժամուան տեղ երթայ գալու համար երբ պարտաւորութիւն կամ կարգութիւն չունենայ, ինչ պիտի ընէ։ Պէյիւքէրէի թաղականները այս պատճառները գիտնալով հանդերձ, կրօնական իշխանութեան հրամանագին համաձայն հրաման չտուին ասոնց մէջ պակ կատարելու։ Հետեւաբար հարանէրները պակը յեռաձգել կը խորհէին յուսահատ։ Այդ պահուն, 50 տարիի մօտ անաղարտ ու անբիծ քահանայութիւնն ընող և Հայ Ս. Եկեղեցւոյ ծերոյն ու կանոնաց վերջին ծայր նախանձախնդիր և 88 տարին բոլորելու քահանայ մը, լսելով այս խղճի ու կրօնի հակառակ յեռաձգումը, կը փութայ և քննելով թէ Աւետարանի և Ս. Հայրապետաց օրինաց հակառակ արգելք մը չկայ, իսկոյն կը պակէ զանոնք։ Ամէն օրէնք իր բացառութիւնները ունի։ Հոգեւոր իշխանութիւնը պակը ասոնց մէջ կատարելու արգելքը որոշած պահուն աղքատ ու անկարները խորհելու էր. ասով ս'չ եկեղեցին կը ասուէր և ոչ աղքատը կը վնասուէր. դրացի ազգերուն այս մասին ուսած դիւրութիւնները ինչո՞ւ չենք տեսներ։ Ցուսաց եկեղեցիին քովիկը նոսոզ աղքատի մը պակը իր տան մէջ կատարուեցաւ։ Եէնի-Մահալլէ։ Թո՛ղ հարուստներ ու կարողութեան տէր մարդիկ եկեղեցի երթան ամենայն փառօք ու կառօք, սակայն չքաւորն ալ չկրնայ ճարելուն պատճառաւ կարգուելէն վա՛զ անցնի, չիսա՛կ է այս։

Կը յուսամ թէ Կրօն. Ժողովը այս մասին խորհելով աղքատներու մասին ճար մը կը գտնէ, այսինքն աղքատներուն տան մէջ պակը կ'արտօնէ։

Սարբեար—Եէնի-Մահալլէի

ԹՂԱԿԻՑ

☛ Կարդալ Մանիսոս Փաստ, Ե. ԳԻՆԱՇԻՆ դեղատան եւ ձկան լուսի ապրանքներ։

ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ ԿԸ ԽՆԴՐՈՒԻ

Հաւատացեալ մը կը գրէ.—

«Տաներիս անդամէ բաղդացեալ ընտանեաց տէր եմ, որոնք Աստուծոյ նախախնամութեամբը միայն իմ խնամքս կը կարօտին։

Ժամանակէ մը ի վեր է որ առեւտրական գործերս ձախողութեան մատնուած են, և չատ անգամ անձնութեան ժամերս Աստուծոյ ապաւինելով անցուցած եմ. կը խնդրեմ ձերդ գթասրտութենէն որ բարեհաճիք ձեր պատուարժան Մանչուրիի էֆեմեար լրագրին միջոցաւ կոչում՝ ընել ամէն եկեղեցաց և եկեղեցականաց որ սիրով ընդունին աղաչանքներս, «Տէր Ողորմա» ըսելով առեւտրական գործերուս բարեյաջողութեանը համար, որ ամբողջ ընտանեացս փրկութիւն մը պիտի ըլլայ»։

ՀԱՅԱՍՏԱՆ

Երկուշաբթի օր Սկիւտար Ս. Կարապետ եկեղեցիին մէջ վարելուչ հանդիսաւորութեամբ տեղի ունեցաւ պատկերութիւնը Թերթիս աշխատակիցներէն Վահան էֆ. Յովհաննէսեանի Օր. Սաթենիկ Հ. Փանոսեանի հետ, ինքնահայրութեամբ Եղիկ էֆ. Մէնէչեանի։ Կը նախագահէր Տ. Ներսէս վրդ. իր շուրջը ունենալով քահանաներ և դպիրներ։ Եկեղեցին լուսազարդուած էր։ Զեռնառութիւնը կատարեց Տ. Բարթամ քհ., իսկ խրատականը խօսեցաւ Տ. Աբրահամ քհ.։ Տ. Ներսէս վրդ. խրատականով մը բացատրեց ամուսնական կեանքը։ Արարողութիւններէն վերջ հարսնեւորները առաջնորդուեցան Յովհաննէսեաններու բնակարանը, ուր տեղի ունեցան ընդունելութիւններ։ Մեր շնորհաւորութիւնները։

×

Այսօր, Հինգշաբթի, Բերայի Ս. Յարութիւն եկեղեցիին մէջ տեղի կ'ունենայ Պատարագութիւնը Տիար Մարգար Զիլինկիրեանի՝ Օր. Էլդրա Գրիգորեանի հետ, ինքնահայրութեամբ փեսին եղբօր Տիար Տիգրան Զիլինկիրեանի։

ԿԻՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍԸ

ԹԻՒ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՎ

Ծաղիկ կանանց յատուկ պատկերազարդ չաբաթաթերթին 23դ թիւը հրապարակ կ'ելլէ այսօր ճոխ եւ չահեկան պարունակութեամբ։

Յօդուածներ ունին՝

Ռ. Ե. Պերպերեան.— Ողբացեալ Տիկին Զարուհի Ռ. Պէրպէրեանի կեանքը։ Տիկին Սաթենիկ Տեր-Բարսղ.— Ամէնէն երջանիկը։ Տիկ. Լիզ Գուլամեան.—Փաւառի աղջիկը ուսման հանդէպ։ Օր. Հայկանոյշ Մառ.—Օրորը։ Օր. Նեկար Աբիլեան.— Մնունդ մը։ Օր. Նրնի.— Նոնին օրագիրը։ Օր. Արփենի Նահապետեան. — Կիրակի զուարճութիւններ։ Օր. Հ. Արուսեակ.—Քաղաքակրթութեան հայելին։ Օր. Քրիսթինէ Մելիքեան.—Առանին անասութիւն (պատուղները թարմ պահելու մէջ)։ Ծաղիկ այս թիւը կը պարունակէ նաեւ Տիկին Զարուհի Ռ. Պէրպէրեանի լուսանկարը։

Գեղեցիկ դպրոցի գրուելի փոփոքաղները պէտք է բացարձակապէս կանխիկ դրկեն իրենց բաժնեգինը առաջին 54 կամ վեցամսեայ 27 ղրուշ, օսմ. մանաւանդ՝ Խմբագրութեան հասցէին Գալաթիա, Գուրչունլու խան թիւ 7։

ՐԷՍՄԻ

ԹԷՎՖԻՇԱՔ

Սիբիլը նուիրուս իսարէի ումումիս յեսի Սաթիսթիրիզ գալէմ միւմէյիզի իզ. Բարգ պէյէ թէրգիրէն բիրթպէր Սանիյէ սընրգը միւթէմայիզի թէվֆիհ պուրրուլմուշ ապր։

ՆԵՐՔԻՆ

ԲԱՆԱԿ.— Կայս. Իրատէի մը համաձայն Բ. զօրաբանակին հրամանատար զօրաց մարզիչ գնդապետ Մէհմէտ Ալի պէյ և ռազմանիւթերու քննիչ յանձնաժողովին դեր-զնդապետ Էմին պէյ Գերմանիա պիտի մեկնին, քննելու համար կայս. կառավարութեան հաշուոյն պատրաստուած ռազմանիւթերը։

ԹՈՒՐԲԵԻՍԵՐՊ առեւտրական դաշնագրին մէկ քանի մասերը պիտի փոփոխուին։ Այս առթիւ օսմանեան պատուիրակները նիստ կը գումարեն այսօր։ Սերպ պատուիրակ Մ. Զոհաչէվ առջի օր տեսակցեցաւ օսմ. պատուիրակ Բ. Դրան իրաւագէտ խորհրդական Հաքգը պէյի հետ։

ԹՈՒՐՔԻՈՑ ԵՒ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ միջեւ թղթատարական պայմանագրութիւն մը կնքելու մասին ալ երկու կողմէն պատուիրակներ կարգուեցան և բանակցութիւնները քիչ առեն պիտի սկսին։

ԿԱԶԻ ՏՈՒՐՔԸ.— Զեռնհաս պաշտօնարանը որոշեց կազի տուրք չպահանջել գեղջուններէ և պարապ տուներէ ու խանութներէ։

ՍԸՎԱԶԻ կուսակալի օգնական Արիֆիթի փաշա արձակուրդով Իզմիր պիտի երթայ՝ անձը դարմանելու համար։

ՇԻՐՔԷԹԻ Վարչութիւնը բաւական գումար մը կը վճարէ իր գրասենեակներուն իրերու վարձը։ Վարչական Խորհուրդը նկատի առնելով այդ պարագան, որոշեց Ղալաթիոյ յարմար մէկ տեղը, Ծովեղերքի մօտ, գտնուն մը գնելով գեղեցիկ շէնք մը կառուցնել իրերու գրասենեակ։

—Շիրքէթի «Իշխիւզար» չգենուաւոր ծովէն հանելու ձեռնարկուեցաւ։ Թէրսանէէն բերուած ասպա մը, որ մասնաւոր գործիքներ կը պարունակէ, ընկղմած տեղը ապրուեցաւ և ուղղակը ծովին մէջ յանդեցաւ չգենուաւորը կապել նոյն ասպային։ Շգենաւը ծովին երեսը հանուեցաւ և այսօր կը տարուի Սալը Բազար, ուր ցամաք պիտի հանուի։

ՊԱԿԱՍ ՀԱՅԵՐԸ.— Իգտամ դիտել կուտայ թէ հացագործները կը շարունակեն օրինական կշիռէն պակաս հացերու վաճառումը, թէև թաղապետական պաշտօնեաները հոս ու հոն կը կշռեն ու կը գրաւեն պակաս հացերը։ Հաստ 300 տրամ կշռող հացերէն 15—20 տրամի պակասին բան մը չըսուիր. սակայն երբեմն 70 տրամ պակաս կշռող հացեր ալ կը տեսնուին։ Որոշուած էր թէ փուռերու մէջ կշիռներ պիտի դրուին։ Աս միայն չբաւեր. թաղերու մէջ հաց ծախողներն ալ պէտք է ունենան կշիռներ, վասն զի ամէնէն աւելի առնց հացերը պակաս են։ Եթէ Պոլսոյ մէջ օրական 500,000 հաց կը ապառի, դիւրաւ կը հասկցուի թէ այդ պակաս հացերէն ո՛րքան կը վնասուի հանրութիւնը, մանաւանդ աղքատները, որոնք ամէնէն աւելի հաց կը ապառեն։

ԵԳԻՊՏՈՍԻ օսմ. քոմիսէր Կապի Մուխթար փաշա, որ Պերլին կը գրանուէր, Գահիրէ դարձաւ։

ՄԵԼԱՆԻԱՅԻ Բիժիին ընդհ. անօրէն Մ. Բամպէր, որ Եգիպտոս կը գտնուէր, երէկ Պոլիս դարձաւ։

ՄԵՍԷՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՑԱՐԱՆ.— Հաստատ կ'ըսէ թէ, որոշուած է Պոլիս, Աբերգաբուի կողմը աշխանոց մը հաստատել, ուր լուացքի մեքենաներ պիտի չինուին, եւրոպականներու նմոյշին վրայ։

Համազգային Անկեանոցին մեքենական լուացարանը կատարեալ վիճակի մը մէջ ըլլալով, որոշուեցաւ դիմում ընել Պետական գիւղերեկի վարժարաններու, որպէս զի ներմակեղէնները հոն տարուին լուացուելու, աւելի ժամ գինով։

ՊՕՂՈՍ ԵՒ ԱՐՇԱԿ Ալպօեանեան եղբարք որ մանիֆաքթիւրի առեւտրով կ'զբաղէին Զագմագիլար եօղուլի վրայ, իրենց վճարումները դադրեցուցած են։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ.— Կինս ծնող արեւթեան տաժանելի ցաւէն կը տառապէր և բժշկական գործողութիւն մը կատարել տալու անկարողութիւնս աւելի կը ստուգացներ տարիս մտքիս։ Բարեբաղդաբար Սկիւտար Սէլամլըզ փաղոցի սոսիկանութեան պաշտօնեաներէն բարեբերբ Իսմայիլ էֆ.ի միջոցաւ, կայս. բժշկական վարժարանին ծննդատանի ուսուցչի օգնական Տօքթ. Գնդապետ Մէհմէտ Զէքի պէյի Սկիւտար Արապա Մէյտանիի դարմանատունը դիմելով յանուն մարդասիրութեան խնդրեցի որ գայ կինս ազատէ իր անտանելի ցաւէն։ Ցիչեալ ազնիւ բժիշկը Երզնկացի դայակ տիկին Հռոտիկ Էնֆիէճեանի աջակցութեամբ, յաջողցաւ ազատել կինս ու անմեղ զաւակս։ Հետեւաբար հրապարակաւ խորին երախտագիտութիւնս կը յայտնեմ Տօքթ. Մէհմէտ պէյի և դայեակ տիկին Հռոտիկի, իրենց ցոյց ստուած ճարտարութեանը համար։ ԿՕՇԿԱՆԱՐ ԹՈՐՈՍ

ԱՏԱՂԶԻ ԳՆՈՒՄ. — Շինութեան համար մեծաքանակ ատաղձներ և նիւթեղէններ նուազուրդով պիտի գնուին։ Մանրամասնութիւնները և պայմանները հասկնալու համար պէտք է դիմել առաջիկայ չաբաթ օր, Փետրվար 11, ժամը 5ին, Ղալաթիա, կամուրջին գլուխը, Մէհմէտ Ալի փաշա խան 36 թիւ սենեակը։

ՕՍՄ. ՄԱՄՈՒԼԸ

Իգտամ կ'ըսէ թէ կառավարութիւնը արգիլած է Իսլամներուն մեծածախ հաստենիքներ ընելը, բայց դժբաղդաբար այս հրահանգը չգործադրուիր։ Ամուսնութիւնները կը շարունակուին մեծահանդէս կատարուիլ առանց պէտք։ Հնդիքները լանգիւ ունեցածնին չանեն։

ՕՍՄԱՆԵԱՆ ԵՒ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ միջեւ թղթատարական պայմանագրութիւն մը կնքելու մասին ալ երկու կողմէն պատուիրակներ կարգուեցան և բանակցութիւնները քիչ առեն պիտի սկսին։

ԿԱԶԻ ՏՈՒՐՔԸ.— Զեռնհաս պաշտօնարանը որոշեց կազի տուրք չպահանջել գեղջուններէ և պարապ տուներէ ու խանութներէ։

ՍԸՎԱԶԻ կուսակալի օգնական Արիֆիթի փաշա արձակուրդով Իզմիր պիտի երթայ՝ անձը դարմանելու համար։

ՇԻՐՔԷԹԻ Վարչութիւնը բաւական գումար մը կը վճարէ իր գրասենեակներուն իրերու վարձը։ Վարչական Խորհուրդը նկատի առնելով այդ պարագան, որոշեց Ղալաթիոյ յարմար մէկ տեղը, Ծովեղերքի մօտ, գտնուն մը գնելով գեղեցիկ շէնք մը կառուցնել իրերու գրասենեակ։

—Շիրքէթի «Իշխիւզար» չգենուաւոր ծովէն հանելու ձեռնարկուեցաւ։ Թէրսանէէն բերուած ասպա մը, որ մասնաւոր գործիքներ կը պարունակէ, ընկղմած տեղը ապրուեցաւ և ուղղակը ծովին մէջ յանդեցաւ չգենուաւորը կապել նոյն ասպային։ Շգենաւը ծովին երեսը հանուեցաւ և այսօր կը տարուի Սալը Բազար, ուր ցամաք պիտի հանուի։

ՊԱԿԱՍ ՀԱՅԵՐԸ.— Իգտամ դիտել կուտայ թէ հացագործները կը շարունակեն օրինական կշիռէն պակաս հացերու վաճառումը, թէև թաղապետական պաշտօնեաները հոս ու հոն կը կշռեն ու կը գրաւեն պակաս հացերը։ Հաստ 300 տրամ կշռող հացերէն 15—20 տրամի պակասին բան մը չըսուիր. սակայն երբեմն 70 տրամ պակաս կշռող հացեր ալ կը տեսնուին։ Որոշուած էր թէ փուռերու մէջ կշիռներ պիտի դրուին։ Աս միայն չբաւեր. թաղերու մէջ հաց ծախողներն ալ պէտք է ունենան կշիռներ, վասն զի ամէնէն աւելի առնց հացերը պակաս են։ Եթէ Պոլսոյ մէջ օրական 500,000 հաց կը ապառի, դիւրաւ կը հասկցուի թէ այդ պակաս հացերէն ո՛րքան կը վնասուի հանրութիւնը, մանաւանդ աղքատները, որոնք ամէնէն աւելի հաց կը ապառեն։

ԵԳԻՊՏՈՍԻ օսմ. քոմիսէր Կապի Մուխթար փաշա, որ Պերլին կը գրանուէր, Գահիրէ դարձաւ։

ՄԵԼԱՆԻԱՅԻ Բիժիին ընդհ. անօրէն Մ. Բամպէր, որ Եգիպտոս կը գտնուէր, երէկ Պոլիս դարձաւ։

ՄԵԳԵՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՑԱՐԱՆ.— Հաստատ կ'ըսէ թէ, որոշուած է Պոլիս, Աբերգաբուի կողմը աշխանոց մը հաստատել, ուր լուացքի մեքենաներ պիտի չինուին, եւրոպականներու նմոյշին վրայ։

Համազգային Անկեանոցին մեքենական լուացարանը կատարեալ վիճակի մը մէջ ըլլալով, որոշուեցաւ դիմում ընել Պետական գիւղերեկի վարժարաններու, որպէս զի ներմակեղէնները հոն տարուին լուացուելու, աւելի ժամ գինով։

ՊՕՂՈՍ ԵՒ ԱՐՇԱԿ Ալպօեանեան եղբարք որ մանիֆաքթիւրի առեւտրով կ'զբաղէին Զագմագիլար եօղուլի վրայ, իրենց վճարումները դադրեցուցած են։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ.— Կինս ծնող արեւթեան տաժանելի ցաւէն կը տառապէր և բժշկական գործողութիւն մը կատարել տալու անկարողութիւնս աւելի կը ստուգացներ տարիս մտքիս։ Բարեբաղդաբար Սկիւտար Սէլամլըզ փաղոցի սոսիկանութեան պաշտօնեաներէն բարեբերբ Իսմայիլ էֆ.ի միջոցաւ, կայս. բժշկական վարժարանին ծննդատանի ուսուցչի օգնական Տօքթ. Գնդապետ Մէհմէտ Զէքի պէյի Սկիւտար Արապա Մէյտանիի դարմանատունը դիմելով յանուն մարդասիրութեան խնդրեցի որ գայ կինս ազատէ իր անտանելի ցաւէն։ Ցիչեալ ազնիւ բժիշկը Երզնկացի դայակ տիկին Հռոտիկ Էնֆիէճեանի աջակցութեամբ, յաջողցաւ ազատել կինս ու անմեղ զաւակս։ Հետեւաբար հրապարակաւ խորին երախտագիտութիւնս կը յայտնեմ Տօքթ. Մէհմէտ պէյի և դայեակ տիկին Հռոտիկի, իրենց ցոյց ստուած ճարտարութեանը համար։ ԿՕՇԿԱՆԱՐ ԹՈՐՈՍ

ԱՏԱՂԶԻ ԳՆՈՒՄ. — Շինութեան համար մեծաքանակ ատաղձներ և նիւթեղէններ նուազուրդով պիտի գնուին։ Մանրամասնութիւնները և պայմանները հասկնալու համար պէտք է դիմել առաջիկայ չաբաթ օր, Փետրվար 11, ժամը 5ին, Ղալաթիա, կամուրջին գլուխը, Մէհմէտ Ալի փաշա խան, 36 թիւ սենեակը։

ՕՍՄ. ՄԱՄՈՒԼԸ

Իգտամ կ'ըսէ թէ կառավարութիւնը արգիլած է Իսլամներուն մեծածախ հաստենիքներ ընելը, բայց դժբաղդաբար այս հրահանգը չգործադրուիր։ Ամուսնութիւնները կը շարունակուին մեծահանդէս կատարուիլ առանց պէտք։ Հնդիքները լանգիւ ունեցածնին չանեն։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՋԵՂՈՒ ՊԱՇՏՕՆԵԱՑ. — Բէրմէթի գաւառակին (Եանա) նախագահ սառեանին ընդհանուր դատախազի օգնականի փոխանորդ սոսիկան Իսմայիլ, միւլազիմ Շահին, բժիշկ Զաքարիա էֆէնտիները, ինչպէս նաեւ չաւուշ Շաքիր, տասնապետ Տանիալ և մուխթար Սիւլէյման, իրենց պաշտօնը չարաչար գործածած ըլլալով դատաստանի ենթարկուեցան։

ՍՆԱՆԿ. — Առեւտրական Բ. դատարանը ինանկ հռչակեց Բերա, Լիւքսէնպուրկ կաղնային դէմ «Շարք Լոքանթաբոյ»ի և Մեծ-Կղզի «Սավուա Օթէլի» ատր Էզիկեան Աւետիսը, և Պուլիս, Դազասկէր խան, Դազասկէր զատ Վէշպի և Հիքմէթ պէյերը։

— Էնկիւրիի առեւտրական դատարանը ինանկ հռչակած էր տեղւոյն վաճառականներէն Պատրիարգեան Վիչէն և Օննիկ աղաները, որոնց առժամայ սէնթաք կարգուեցաւ փաստաբան Արմենակ էֆ. Իթակեան։

— Առանցի առեւտրական դատարանը ինանկ հռչակեց Վասիլ և Տիմիթրի Ճամուսի ընկերութիւնը և առժամայ սէնթաք կարգեց փաստաբան Սաւվանաքի էֆէնտին։ Նոյն դատարանը ինանկ հռչակեց նաեւ Ցակոբ Մարքինանճեանը և դատարանին անդամներէն Բանալի էֆէնտին ժիւժ-քոմիսէր, իսկ փաստաբան Քիրեաքօ էֆ.ն ալ առժամայ սէնթաք կարգուեցան։

ԴԻՍԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ.— Երկու սակի ուսանքի դատապարտուեցաւ Սկիւտար, Պազար Պաշի, Գալուտա Բամպաշէան, որ առանց վկայական բժշկութիւն կ'ընէր։ Ոսկի մը ուսանքի՝ Սկիւտար, Եէնի Մահալլէ բնակող Գարեգին, որ Գեղամը ծեծած էր։

ՋՕՐ. ՄԱՇՆԱՇԱՑԻ ՔՈԱԿԸ. — Ազգանդրիայէն կը գրեն թէ, Հապէշ պատուիրակ Զօր. Մաշնա, Պալիէն հոն գացած ատեն, ճամբան գողցուցած է իր գրամագլուխը, որ կը պարունակէր 2500 անգլ. ոսկիի պանքնոտ։ Զօրավարը բողոքեց կապակցելի ճամբորդի մը դէմ, որ սակայն արձակուեցաւ, ապացոյց չըլլալով անոր դէմ։

ԵՐԵՔ ՀՈԳԻ ԾՈՎԱՄՈՑՆ ԵՂԱԾ.— Էսքիշիէքէն Տիար Պ. Եաղուպեան կը գրէ մեզ.— Բնիկ Պանտիրմացի երկու բարեկամներ Մուսթաֆա և Ցակոբ, Բազարի սեղանաւորներուն վրայ գլուխները լաւ մը ազանեցնելէ վերջ իրենց արբեցութեան աւելի լայն ասպարէզ մը գտնելու համար, նաւակ մը վարձելով դէպի Հայգիւղ կ'ուղեւորին, հոն, ուր Մարկոնի քաղցրակարկաջ ջուրերը բացերախ սպասիւծ մը ականկիա աւազաններու մէջ հոսելով՝ հրաւէր կը կարդան Բազարի բոլոր պաշտօնեաներուն։ Մուսթաֆա և Ցակոբ, այս գեղեցիկ վայրը իրենց գինարբուքը ծայր ասիս ճանին հասցնելով նաւակ կը նստին և հապճեպ թիավարութեամբ դէպի Պանարմա կը փութան և սակայն այստեղ ալ չեն գտնուիր։ Հետեւեալ օրը երկու դիւցազները հակառակ եղած աղդարարութեանց, նորէն նաւակ նստելով Բերամա կ'երթան, ուր կ'սկսին շարունակել իրենց պաշտամունքը. օրը կը տարժամի և երկու բարեկամներ մեկնելու կը պատրաստուին։ Տեղացի քանի մը բարեկամներ մօտալուտ փոթորիկ մը գուշակելով՝ կը խնդրեն որ իրենց մեկնումը յետաձգեն, սակայն անդրդուելի կը մնան և հակառակ եղած կրկնակի թախանձանաց, ուշ ատեն նաւակ կը նստին և հազիւ թէ կը հեռանան ափունքէն, ահա սասկալուն փոթորիկ մը ծայր կուգայ և հսկայ կոհակներու խաղալիք կը դառնայ նաւակը, և թէպէտեւ բուռն ճիգեր կը թափեն վերահաս վտանգէն ազատելու համար, բայց ի զո՛ւր։ Խեղճ նաւավարը այլ եւս յուսահատ՝ ալիքներու քմահաճոյքին կը ձգէ զեկը որ կը ջախջախուի։ Հուսկ յետոյ փոթորիկի երկրորդ հարուած մը վեր ի վայր կը շրջէ նաւակը և երեքը մէկէն ծով կը թափին և ազատելու ապարդիւն ջանքերէ վերջ կը կորսուին խորաս։ Վերջերս երկուքին դիակները Բերամայի եզերքը ելած են։

ՀՐԴԵՀ ծագեցաւ առջի գիշեր, Բերա, Ազա Համամ, Վիշնեցայի փերեզակի խանութէն և կարգ մը գոյներ այրեցան։

ՑՈՒՍԱՀԱՏ. — Իզմիրի մէջ յոյն երիտասարդ խմբագիր մը Եորկի, երկու եղբայրներուն իրարու եռեւէ մեռնելէն յուսահատած, փոքնց վերջ տալ իր կեանքին, ածելիով մը վիզը կտրելով։ Թշուառ երիտասարդը հիւանդասնոց փոխադրուեցաւ, սակայն յոյս չկայ որ ազատի։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԲԱՐԻԶ 20 Փետր. — Պատուիրակները վերսկսան սոսիկանութեան վերակազմութեան խնդրին վրայ իրենց խորհրդակցութիւններուն և Ալմասվարի դուքսը ճառ մը արտասանեց հաստատելով թէ ժողովին մէջ ներկայացուցիչ ունեցող բոլոր տէրութիւնները անգամ մը ալ ցոյց տուին թէ լրջօրէն կը ջանան, որպէս զի բարեյաջող ելք մը ունենայ ժողովը։ Ալմասվարի դուքսը աւելցուց նաև թէ պատուիրակները որոշած են որ երբեք չազդուին օտար միջամտութիւններէ, խստհամութեամբ կ'ուսումնասիրեն իրենց առջեւ գտնուած խնդիրները և յոյս ունին որ կատարեալ համաձայնութեան մը պիտի յանգին։ Ի վերջոյ դուքսը հրաւիրեց ֆրանսական պատուիրակը խօսք առնել և չնորհաւորեց զայն որ կատարեալ չրջայեցութեամբ պարզեց մեզ իր կառավարութեան տեսութիւնները։ Նիստը վերջանալուն դեռ ոչ է որոշուած ատաւ չէր։

—Մաքեն կը հաւատայ թէ Աւրոպոյ կայսրը և Զարը իրենց միջնորդութիւնը առաջարկեր են, որպէս զի համաձայնութիւն գոյանայ Ֆրանսայի և Գերմանիոյ միջեւ։

ՎԻԵՆՆԱ.— Նայէ Ֆրայէ Բրէսսէ կ'ըսէ թէ Աւստրահունգարիա պաշտօնապէս հաստատիմ կը մնայ իր դաշնակցութեան՝ Գերմանիոյ հետ, բայց անկեղծօրէն համակիր է Ֆրանսայի։

—Գերմանիա դեսպանը յայտարարեց թէ Գերմանիա մերժելով Ֆրանսայի առաջարկները, անպատճառ չուզեր խրոմ առաջ բերել։ Գերմանիա այնպէս կը նկատէ թէ նոր առաջարկներ պիտի ըլլան Ֆրանսայի կողմէ։

ՄԵԼԻԼԱ.— Մարոքեան մարտանաւ մը վերջին ամբակոծեց Մար Շիքայի ֆրանսական կայանը, և անոր մէկ քանի տաղաւարները քանդեց։ Պատասխանուեցաւ թէև կայանէն, բայց առանց արդիւնքի։

ԲԱՐԻԶ.— Երեսփ. ընտրութիւններ պիտի կատարուին Ապրիլ 29ին։ Նախագահ Մ. Ֆալիէռ կոչ մը ուղղելով բոլոր հանրապետականներուն, հրաւիրեց զանոնք որ օժանդակեն իրեն։ Նախագահը իր պատգամագրին մէջ կը խոսի նաև բանակին վրայ և կը յայտարարէ թէ «չ մէկ բան արգելք պիտի կրնայ ըլլալ անոր ամէնէն օրբաստ պարտականութեանց կատարմանը, հողային պաշտպանութեան և ֆրանսական դրօշին պատուոյն պահպանման համար։ Բանակին այժը ամէնէն մեծ երաշխիքներէն մէկն է խաղաղութեան պահպանման։ Գալով Ֆրանսայի արտաքին քաղաքականութեան, Ֆրանսա հաւատարիմ պիտի մնայ իր դաշնակցութեանց և բարեկամութեանց և օրըստ իրաւունքի յարաբերութիւններ պիտի ստեղծէ տերութեանց հետ։

ԲԵԹԵՐՍԿՈՒՐԿ. — Առեւտրական նախարարը հրատարեցաւ նախարարներուն հետ ունեցած անհամաձայնութեան պատճառաւ։

—Պեսական պանքային քարտուղարը Բարիզ կը գտնուի նոր վիճակութեան մասին բանակցութիւն կատարելու համար։

—Ռուս կառավարութիւնը որոշեց Մանչուրիոյ բանակին մեծագոյն մասը Ծայր. Արեւ թողուլ, Զինաստանի հետ կընճռոտութիւններէ վախնալով։

ԹՕՔԻՕ.— Քոնդի դուքսը Թոքիո հասաւ և ընդունուեցաւ Միքատային կողմէ, որուն Պալատին մէջ պիտի բնակի։

ՊԵՐԼԻՆ.— Վիլհէլմ կայսր իր ամենութեան արձանթեայ յոբելեանին առթիւ ընդհանուր ներում պիտի չընորհէ, կ'ըսուի։

Աստուածայոյ Վեռամչպասի Թաղեանի ազգը սես չորրորդ էջը

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

8/21 Փետրվար 1906

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ԲՈՆՍՈԼԻՏԷ

Երէկ իրիկուն գոցուեցաւ	Օ. Ո.	102.25
Երէկուան էն բարձր գինը	»	103.26½
» էն վար գինը	»	102.04

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ	Ֆր.	140.37½
Երէկուան էն բարձր գինը	»	140 50
» էն վար գինը	»	139.—
Ներքեւեր նոյրէ	Օ. Ո.	36.—
Միախլիի Պանքա		6.—
Սելանիկի »	Ֆր.	188.—
Քամերսիալ	Ա. Ո.	10.06
Բարասու Բրէվիլիժիէ	Ֆր.	136.50
» Օրանիէ	»	116.—
Իզմիրի քարափ	»	595.—
Օսմ. Ապահով. Էնկ.	Օ. Ո.	4.20
Թրամվայի բաժնեթուղթ	»	7.70
» պարտաթուղթ	Ֆր.	488.—
Տէրքօյի Ջուրի ընկ.	»	297.—
Անատոլ. Երկ. բաժնեթ.	Ա. Ո	18.80
Բարափ Կ. Պոլսոյ	Ֆր.	515.—
Ֆրէսի Ցանգիէ Էմիրս. 1886		329.50
» » » 1903		271.50
Թրանվայ		54.—

ՑՈՒՆԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ

Ցունական փոխառութիւն	Ֆր.	264.—
Պանք Նաս. Երէս.	»	434.—
» » » նոր	Օ. Ո.	4.10
Լաւրիոն	Ֆր.	59.—

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. սակին 100 ղ.էն		Ղ. Ֆր.
Ֆրանսական սակի		87.22
Անգլիական սակի		110.—
Բոլ		90.20
Մէքմիրիզ արծաթ		108.03
Բուլլի թղթադրամ		8.67
Ֆրիմց		51.—

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ

Լոնտոնի վրայ չէք	Ղրշ.	110.05
Բարիզի » »	Ֆր.	22.85
Վիէննայի » »	քուրոն	21.86
Գերլինի » »	մարք	18.63

ԲԱՐԻԶԻ ՍԱԿԱՐԱՆ

ԱՅԼԵՒՍ ՄԷԿ ՔԱՆԻ ՕՐ ՄՆԱՑ

ՄԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿԸ ԾԱԽՈՒԻՆ ԱՐԱԳ ԱՐԱԳ

ՓՈՒԹՈՎ ՊԷՏՔ Է ԴԻՄԵԼ, ՀԱԿԱՌԱԿ ՊԱՐԱԳԱՑԻՆ

ՓԱՑԼՈՒՆ

ՃԱՃԱՆՋԱԳԵՂ

ԹԷՅԹԻ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԸ

ՉՊԻՏԻ ԿՐՆԱՔ ԳՏՆԵԼ

ԱՍԿԷ ԱՌԱՋ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԱՄԷՆ ՄԷԿՈՒՆ ԳԻՆԸ

50 ՂՐՈՒՇ ԷՐ ԱՑՍՕՐ **5** ՂՐՈՒՇ ՄՕՆԹԻՒՐՈՎ ՄԻԱՍԻՆ

ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ԳԻՆԸ ՊԻՏԻ ՊԱՀՈՒԻ, ՄԻՆՉԵՒ ՈՐ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԸ ՍՊԱՌԻՆ

ԹԷՅԹՍ ԱՄԷՐԻՔԷՆ ՏԱՅԱՄՆՏ ԲԷԼԷՅՍ

288 ԲԵՐԱ ԾԻՏԱԿ ՃԱՄԲԱՑ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ, ԲԵՐԱ ԾԻՏԱԿ ՃԱՄԲԱՑ, 288

ԿԱՌՔ ԿԱՐԻՄԱՊԷՍ ԴԻՏԵՔ ՓԱՌՔՈՎ ԵՆ



1406
Կանխապէս 50 ղրուշ
Այժմ 5 ղրուշ



1906
Կանխապէս 50 ղրուշ
Այժմ 5 ղրուշ

610
Կանխապէս 50 ղրուշ
Այժմ 5 ղրուշ



405
Կանխապէս 50 ղրուշ
Այժմ 5 ղրուշ

ԿԱՌՔ ԱՂՋԱԿՈՒՆԵՐԸ ԵՎ ԱՃԱՊԱՏՈՒՆԸ

1406
Կանխապէս 50 ղրուշ
Այժմ 5 ղրուշ

611
Կանխապէս 50 ղրուշ
Այժմ 5 ղրուշ

1235
Կանխապէս 50 ղրուշ
Այժմ 5 ղրուշ

810
Կանխապէս 50 ղրուշ
Այժմ 5 ղրուշ

ՉԿԱՆ ԻՒՂԻ ՊԷՏՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐՈՒՆ ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ ՄԸ

Դիտութիւնը այսօր ի՛նչ ճշմարիտ հրաշալիքներու ակնառու եղած է ձկան իւղ գործածող անձերու համար, ուստի կ'ուզէ՛ք օգտուիլ դիտութեան այս առաւելութիւններէն, խմեցէք մինչեւ Մօրի անարատ ձկան իւղ. սա կայն ցուցալի է որ այս հրաշալի իւղը մեծ մասամբ երկարդոր տեսակէն գտնուելով, զրկուած է իր մէջ պարունակած ազդեցիկ յատկութիւններէն, և անանց, փոխանակ գտնացուցիչ արդիւնքներ տալու ձեզ, ընդհակառակը առողջութիւն խանգարելու միայն կը ծառայեն:

Ուստի եթէ կ'ուզէք խմել զուտ և անխառնուած ձկան իւղ, հաճեցէք

ԴԻՄԵԼ ԽԱՋԻԿ ՖԷՍՃԵԱՆԻ ԴԵՂԱՐԱՆԸ

Մանուկ Փաշա Պաշի, «պօղոչանի»ին դէմ, թիւ 261

ուր պիտի գտնէք հոն ձեր ճաշակին և ձեր սառնարանին խիստ տեղաւորելի և դիւրամարս առանց հոգի Նորվեկիոյ հանրածանօթ ասն (Բէքէր-Մոլլեր) ֆապրիկայի ձկան իւղին առաջին տեսակը, որ այս տարի եւս մասնաւոր յանձնարարութեան մը համաձայն բերել տուած ըլլալով կը ծախուի թէ՛ մանրապրատութեան մէջ և թէ քաջալ:

Այն ձկան իւղը ամէնէն գիտնարամարս և ամէնէն փոփկակազմ սառնարանի համար իսկ խիստ տեղաւորելի ըլլալով թէ՛ մեծերու և թէ՛ տկարակազմ պզտիկ աղջոց միակ դեղն է, որ կունայ խիստ դիւրութեամբ խմուիլ և կը բուժէ կուրծքի, մարթի, ցաւարբիի, սրտանայի, քիլարիանութիւն, ուռմարթութիւն, նիհարութիւն և ասոնց նման խնդիր մը հիւանդութիւնները: Ուստի ամէն անանց, որոնք կը փափաքին խմել թէ՛ ուժան և թէ՛ անարատ ձկան իւղ, թող հանին դիմել դեղարանս, գնելով պզտիկ քանակութիւն մը տրով կրնան սուրալ հրատարակութեան ճշդութիւնը:

Հոս անգամ մը եւս կը կրկնենք թէ՝ Դեղարանս որ Պատ. Հատարակութեան նորին ներկայ ընդունելութեան արժանացաւ իր ուղղամիտ գործունէութեամբը, դեղերուն թարմութեամբը, դեղագիրներու ճշդապահ պատրաստութեամբը, գիներու չափաւորութեամբը և արուեստին խղճմտիտ գործադրութեամբը միշտ գոհ ձգելով իր ազնիւ յանձնարարները եւ ասոնց ամէնուն կը մնանայ դեղարանիս գլխաւոր սեղանքն այ որ է ՈՒՂՂՈՒԹԻՒՆ: կը յուսանք որ Աբգոյ յանձնարարները ինչպէս ցարդ, յետ այսու եւս միշտ պիտի չարունակեն իրենց վստահութիւնը Դեղարանիս նկատմամբ, և փոխանակ հեռաւոր տեղեր դիմելու՝ պիտի այցելեն ուղղակի Դեղարանս, որ ամէն տեսակ դիւրութիւններ պիտի ընծայուին իրենց կատարելապէս գոհ թողնելու համար:

ԴԵՂԱՐԱՆՍ ՈՒՆԻ ՆԱԵՒ ԳԻՇԵՐԱՑԻՆ ՍՊԱՍ 50—35

ԱՎԷԼԱՆ ՍՈՒՅՑՈՒ գաթէն ճիլաէ լեռէ պրագմաթրղեն պէյալանմըշ սաչ վէ պըլըգլարա թէրավէթ վէ ըէնկը թասլի վէրիր. սայը քէօքիւնէն գուվէթլէնմիրէրեք ալէքիլմէսինէ տալա մէյան պրագմազ. էմալի կէօրիւմմէրի պիր ալէրէճէաէ սայը չօղալարը. սաչ վէ պըլըգնը մաթուլա վէճճէլէ նէլվ ու նիւանսնա ֆէվգէլաատ խրատէթ իտէր: Իսթիրս իսիլիքատէն օնրա իլք ալէֆա օլարագ Աթինա չէհրինատ թէէսիս իսիլէն պէյնէլմիլել թիճարէթ վէ սանսի սէրկեսինատ էմալի միւսթահզարաթ միյանցնա էն բարլագ մէրթէպէի իրարագա մուվաֆֆագ օլմուշ ալրը. Սէրկիատ Ավէլանա կիւմիշ միտալիա միւքեռֆաթը վէրիլմիկի հալաէ միւսթահզարաթը սարէրէնն հիւմիսի ըէտա իսիլիշ տիր. միւքեռֆաթը մէվէլէթիմիզաէ իսթիրա օլունան «Ավէլան» գաղանը:

Ավէլան տիկէր սաչ վէ պըլըգ պոյալարը կկալի օլմայուպ պիր գուրթու ալրագ ալարագ իսթիֆամալի թարիֆէսի պէրապէր օլարագ հալաէ պիր չիչէէն իսպարէթ տիր: Միւլթերիի քէրամ ալիտ եռխատ քէսթանէ բէնկիսնէն հանկըսընը իսթէսիքլերիի պէյան էյլէմէլի տիրլեր:

Մահալը ֆիրուխթը.— Պէյ օղլունատ Գոն Մարլէաէ, Ղալաթասա Մ. Մահէլա, Ֆընարգլարա Վասիլաքի էֆ.նին, Պէյլիքթաշտա Բեազիմ պէյին, Պաղչէ գարաուրնատ Գասապեան էֆ.նին, Սուլթան Համամնատ Մէզիքի օղուլարը վէ Նէյնի Ճամիաէ Բեազիմ պէյին էճզա ալէօլարը:

Ումում Աէնէթեսի.— Պէյօղլունատ Ճասաէի Բէպիրաէ 146 Ն. Մ. Թասար Թավրաքիին Բէրուբարար սալօնունատ: Ֆիսթիր մագթու օլարագ չիչէէի 25 ղրուշ:

20—14

ՀԱԶԱՑՈՂՆԵՐՈՒՆ

ՀԱԳԻԼՅԻ ԵՒ ԷՄՐԻՄԻ ԽԱՅՏՂԱՆԸ

Եւրոպայէն ներմուծուած խայտղանի լաւերուն ամէնէն նախամեծարը, այս խայտղանը, որ Ցունասանի Աբուսեռայց Յուսանդէսէն արտանքի արտաքի չգանչանի արժանացած է: Անուշահամ է և բնաւ սամսարը չխանգարեր: Օսմանեան երեւելի բժիշկներու գոհացման արժանացած է, և մասնաւորապէս յանձնարարուած է հանգուցեալ Տօքթ. Թորոսանեան էֆէնտիյէ: Այս խայտղանը եթէ ուրբի դղալով մը խմուելիք լաւերին խառնուելով խմուի, ամէն կարգի տարափոխիկ հիւանդութեանց դէմ կը պաշտպանէ մարդը:

Արագապէս կը բուժէ հոգը, հարբուխը, կուրծքի թիւանդները, պռունկիքը, դժուարաշնչութիւնը, Թոքախտի սկզբնաւորութիւնը, մարթի հիւանդութիւնները և ծնդոտման գործողութիւնները անհանգստութիւնը:

Կը ծախուի Մարգարդաքիր ամէն մեծ գէղարաններու և դեղի մթերանոցներուն մէջ: Կ. Գալոյ համար գինն է 5 գանգեան: 8—50

ՀԱԳՈՒՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐՈՒՆ

Հագուստի խնդիրը վերջնականապէս լուծուած է այլ եւս: Պատրաստ գտնուելիք մեծ վաճառատունը՝ ԷՄՆԻԵԼԷ ar Կ. Գալիս, Սուլթան Համամի հրապարակի Քրեսի Լիսէնի դրամատան վրայ իւրաքր հաստատուած է, երբէ մարդոց եւ տղոց յատուկ ամէն տեսակ հագուստներու մեծ մթերք մը ունի միշտ: առանց խիստ նուրբ, ձեւաւոր եւ վերջին նորաձեւութեան համեմատ պատրաստուած են ու ամէն խակի խարմար եւ ածան գիներով կը ծախուին:

ԷՄՆԻԵԼԷ վաճառատունը իր կերպասները ուղղակի եւրոպական մեծ գործարաններէ մեծամասնակ բերել տալով զանոնք ամէնէն նարսար դերձակներու ձեռքով հագուստի կը վերածէ, այս բացառիկ պատճառով վաճառատան մէջ մեծ հանկարագրամբ պատրաստուած հագուստները ամէն եղանակի նորաձեւութեան կը յարմարին եւ չափի վրայ կարուածներէն բնաւ չեն զանազանիր: Ամէնէն աւելի հաստակի տեր ու դժուարահաճ անձինք անգամ գոհ կը ընան ԷՄՆԻԵԼԷԻ հագուստներէն, որոնք այնչափ կատարեալ գործութիւնով ճանդերձ դիմացկուն ու դիւրամաչելի ըլլալու առաւելութիւնն ալ ունին: Մեր գրածներուն ճշմարտութիւնը հաստատելու համար բաւական է անգամ մը այցելել ԷՄՆԻԵԼԷ վաճառատունը: կիներու յատուկ ամէն տեսակ հագուստներու համար յատուկ մասնաճիւղ մը կայ վաճառատան կից: Գիները ճշմարտապէս վերջնական են. զեղչ չկայ բնաւ: Կիրակի օրերը բաց է:

80 50—20

ՎԱՄԱՇԱՊՈՒՀ ԹԱՇՃԵԱՆ

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Վիպայեալ Կայս. Բժշկ. վարժարանէն եւ պաշտօնական ատամնաբոյժ
Ազգ. Հիւանդանոցի

Այս անգամ իր ընակարանը Լանկայ Թուլուսպայ Մէյտանը թիւ 64 իր նոր տունը փոխադրած ըլլալով, կը խնդրէ ազնիւ յանձնարարներէն որ հոնէն պէտք եղած ժամանակ դիմել վերջրելու համար:

Մեծ խնամքով կը դարմանէ փոսած ամէն տեսակ ակռաներ և լինար տեսակ տեսակ հիւանդութիւններ, նոր-պէս վերջերս Եւրոպայէ բերել տուած գործիքներու միջոցաւ խիստ նարսարօրէն կը պարտաւորէ և կը ջեռնդ բնակարանի յոյ և նման արհեստական ակռաներ:

Ինչպէս մինչեւ ցարդ, այժմ ալ կը չարունակէ իր այցելութիւնները շաբաթը երկու օր կէս օրէ վերվ Մաքրիգիւղ Սթամպոլ Ճասաէի, Սարգիս Թերզեանի դեղարանը և Սամսոն Թիսլ Պողոս էֆէնտի Անուշեանի դեղարանը:

Կը գտնուի նաև ամէն Բշ. եւ Եշ. օրերը կէս օրէ վերվ մինչեւ 11 Պահճէ Գարու, Իլի Քարուլու դեղարանը:

50—36

ՄԱՆՈՒԿՈՅ

Մանօթ կանագործ և տաղանագործ, մասնանկոյ Միհրան էֆ. Մելքանան, որ արհեստին մէջ ունեցած անվիճելի ձեռնհասութեան ու պատասխանատուութեան համար, համբաւ հանած է, այս անգամ ա՛լ աւելի ընդարձակելով գործառնութիւնները հաստատած է Վէզիր խանի մէջ, ուր կ'ընդունի ամէն տեսակ յանձնարարութիւններ, չինութեանց յատուկ տաղանդէններու, տան և գրասենեակի կահերու, խանութներու և վաճառատուններու ապակիփեղկերու, դարակներու, հարստեկան հանդերձարաններու պատրաստութեան համար:

Մանաւանդ կը պատրաստէ նաև, ասկեան և դիմացեան ապարանքներու լուսաւորի գրասենեակներ:

HUILE de HOGG

ՁԿԻ ՄՕՐԻ ՁԿԱՆ ԹԱՐՄ ԻՒՂ

Հանրածանօթ են այն առաջնակարգ արդիւնքները զոր վաստակողջ, անարիւն կամ կուրծքի հիւանդութիւն ունեցող անձերը կ'ստանան թարմ մորիւն հարդէն հանուած իւղը գործածելով: Այսու հանդերձ, կարեւոր արդիւնքներ ձեռք ձգելու համար, անհրաժեշտ է որ այս իւղը ըլլայ անարատ և ընաբ: Աւելորդ է ըսել որ պէտք է զգուշանալ կեղծ կաթարին իւղերէ, որոնք փոխանակ գտնացուցիչ արդիւնքներ տալու, առաջացնելիք խանգարելու միայն կը ծառայեն: Հոկի իւղը ամէն երաշխաւորութիւն կ'ընծայէ անարատութեան և ազդեցութեան, որոնք անտրամարդ են կիսանդներուն: Իր անժխտելի գերազանցութիւնը աւելի քան 50 տարիէ ի վեր հանդուցած է ամբողջ աշխարհի բժիշկներուն կողմէ և վարձատրած է բոլոր արուեստահանդէսներէն: Հոկի իւղը եռանկիւնաձեւ չիչերով միայն կը ծախուի: Արտաքին պատարանի վրայ պահանջեցէք գործարանատէրերու մրցութեան երաշխաւորութեան դրոշը:

Ձկան իւղ չչրցող խմողներուն կը յանձնարարուի Հոկի ԷՄՈՒԼՍԻՈՆը որ ձկան իւղին ազդեցութիւնը ունի կատարելապէս: Կեդրոնատեղի Կ. Գալիս Նուսուֆեան խան 28—35 Գլ. Է. Մանկի վաճառատունը:

50—27

ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹԸ

Մայրական կաթն ալ գտնուեցաւ վերջապէս: Ցայտնի է որ նորանատակն կաթը զուլթերիականէն խիստ ընաբ և անդրադարձ է: Ֆրանսական

Ըռուսս ս'էրմօն (Մ. և Ս) Հակերութիւնը Ֆոսֆարէն և Նորմանթոյ ասենապատուական կաթէն ազոց համար ընաբ սնունդ մը պատրաստած է ՅԱՐԷՆ ԼԱՖԹԷ ՖԻԱՆՍԷ անուամբ, որ մոր կաթին տեղը կը բռնէ բացարձակապէս: ՅԱՐԷՆ ԼԱՖԹԷ ՖԻԱՆՍԷՆ խիստ անուշահամ է, մեծ պարարտ կ'ուտեն պէպէքներն և քանի՛ ուտեն՝ ա՛յնչափ կ'գէրնան ու կ'ուժգնանան: Տղոց ու կիներու հիւանդութեան ատենագէտ բժշկոյր պէպէքներուն իրր սնունդ միայ Յարէն Լաֆթէ Ֆրանսան կը յանձնարարեն որ նիսա դիւրամարս է, ազոց ստամոքսը չի խանգարեր, փորկոտութիւն չի պատճառեր, ասոց սակայ հանելն ու տաքի ալնալը կը դիւրացնէ ու կը փութացնէ և զանոնք կը պաշտպանէ ազոց յատուկ ամէն կարգէ հիւանդութեանց դէմ: Անոնք որ իրենց որսի հատարներուն տաղանդելութեանը կը ցանկան և կը փափաքին ապագային հուժկու, առողջ և կորովի տեսնել իրենց զաւակները, անհրաժեշտ է որ անոնի նմանութեամբ չխաբուին ու իրենց զաւակներուն իրր սնունդ փնտռեն միայն և միայն ՅԱՐԷՆ ԼԱՖԹԷ ՖԻԱՆՍԷՆ և ուրիշներուն վրայ ալ այս մարգան: կը ծախուի ամէն մեծ նպարավաճառներու, դեղագործներու և դեղավաճառներու քով:

Մեծաքանակ գնումներու համար դիմել Պ.Է. Մանանի վաճառատունը. Կ.Գալիս Նուսուֆեան խան թիւ 23, 25:

34—50

ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ

ՆԻԻԹԵՐՈՒԻ ՀԱՄԱՐ

ԴԻՄԷ՝ ՕԳԱՆԹԻՒԼԸ ՏԷ ԳՕԶԱՆ
ՎԱՀԱՆԱՏՈՒՆԸ
(Ա. Մ. ԳԱՐԻՊԵԱՆ)
44, Եիւքսէք Գալաբրբմ, 44
ԴԱԼԱԹԻԱ, Կ. ԳՕԼԻՍ 8—15

ՏՕՔԹ. ԲԱՐԱՂԱՄԵԱՆ

ՄԱՆԿԱՐԱՐԸ—ԿՈՆԱՏԱՐՈՅԺ

Բարիզէ Մայրաքաղաքս վերադարձած ըլլալով իրեն դիմող հիւանդները կ'ընդունի իր բնակարանը, Բերա, Կալաթա Սէյայ, Սոլ-Սոլ փողոց թիւ 21 ամէն օր, ժամը (Ը.-Թ) 7—10.

Իսկ աղքատները ձրիաբար կը դարմանէ:

80—21

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԳԻՒՏ ՄԸ

Այս անգամ գինարն են որ օգտուցան նոր Աշխարհի հրաշալի գիւտէն: Հաչակաւոր Ամերիկայի կնաբարոյժ Տօքթ. Ժ. Ֆլաուրս ալխատագրուած թեամբ գայեակի մը Մէյսլը Ի.ի հրատարակած է Գոմ աք ֆիկ (Beaume de figues) անուամբ դեղ մը որ դիւրաբար գործածուելով առանց գործողութեան պէտքը զգացնելու բնականորէն կը մաքրէ և կը դարմանէ արգանդի ամէն տեսակ հիւանդութիւններ. նոյն իսկ արգանդի անկում (prolapsus) որպէս որ հինգատ ըլլան և առանց ցաւ պատճառելու, ինչ որ գարեւորն է, մինչդեռ բժշկական և է գործողութիւն տալու դրամի դուռ բանալէ վերջ տարգիւն և շատ անգամ վատագուար և նոյն իսկ մահաբեր կ'ելլայ:

Կը յանձնարարենք ուրեմն առաջոյ կիներուն փորձել անգամ մը Գոմ աք ֆիկը որուն գործածութեան եղանակը ամէն մէկ տուփուան մէջ կը գտնուի բոլոր գլխաւոր դեղագործներուն քով:

Société de Bienfaisance mutuelle des femmes Jolliet. Ill. U. S. A.

Կանանց հիւանդութեանց Ամերիկեան Բարեգործական ընկերութիւն
Ներկայացուցիչ Ո. Սալամանց
Կ. Գալիս Շիրեճ խան 50—23

ՊԷԼ ՍՕՂՈՒԳԼԸՂԸՆԸՆ

ԹԷՏԱՆԻՒ ԴԱԲԻՍԻ

Տօգթօր Էվվանգիլիի Եվրոբատա բերա իթիսիկ օան սէյհատթնատ թրպանա եէնի մավաֆֆագիյէթլէր էլատ իթմէկ օլմազա մուսարէլ: սարէրէ միտէլի վէ պէտարեալերի իպատ բանէնք ալդը իլաճլար վէրմէքտրգին պիր օղուգլուղնը գարթէրե թէտավի իտէր. թէրեսիա բանէլերէն իւրէթը թէտավի խասթուզգ քեսմիլէն մրեսէֆի օլուգսան օանրա ալընը:

Ղալբե եէնի վէ եվրոբատա թաթպիզ օլընան օան ուսուլ իլե ֆրէսպի խասթալըգընը մավաֆֆագիյէթը թաս իլե թէտավի էտէր. հէր կիւն սաթ աշրէնէն օնա գասար գալաթասա, Սանդրգճըլարա Գարագաչ Օթէլէրնի գարչարանա լամգանը սիւքքեանընը իւզէրինատ 97 նումէրօլը քէնտի թէտավիհանէսինատ պուլունուս:

ՏԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

ՏՕՔԹ. Է. ԶՈՒ ՔԼՈՍ

Որ Բերա, Ցէվրիլ փողոցը հաստատուած էր, այս անգամ փոխադրուած է Կալաթասարայի մօտ, Սրլանսիսի քով ալ փողոցը 9 թիւ տունը. ուր հիւանդները կ'ընդունի ամէն օր ժամը 9էն 12 և 1էն 4 (Հ. Ե):

Մասնագէտ փորի հիւանդութեանց, (ստամոքսի, աղեաց) ինչպէս նաեւ ատրդիսական տարեաց: Տօքթ. Է. Զուլլոս որ 18 տարիէ է վեր ի գործ կը դնէ իր արուեստը, վերջերս այցելած է Եւրոպայի գլխաւոր հիւանդանոցներն ուր մասնէն հետեւած է իր մասնագիտութիւնը կազմող հիւանդութեանց դարմանումի նորագոյն մէթոտներուն: Կը դարմանէ թէ՛ չափահասներու և թէ ազոց ստամոքսի և աղեաց հիւանդութիւնները: Քիմիական տարրալուծում (տրակական և քանակական) և մանրադիտական քննութիւն ստամոքսային հիւթերու: Կը բուժէ ելեկտրականութեամբ և մասաժով: Կը դարմանէ ներս ի՛ղութիւն իրեն լուսակ գրքերնա՛ն և դեղերով: Հիվանդի գիւղ ընդունելի սենեակներ:

6—12

ԱԿՈՒՍՏԻՆ

ունի՛ք փոսած, կտրած, ցաւոց և լինտարու հիւանդութեան: Կտարեալ դարմանուած, և բնաւորեան տարերի գեւ լեցգարիթեամբ արտաքոյ ոգեանց ու կարանց, և լիովին գոհ ձգելու համար թիւ ԱԿՍՄԱՆԼԱՐՈՅԺ

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՅԻ

Գ. Գալաթա, Գանլէ Խան, Գրա-Գիր-Զէլիսին գիտաց, ժամը 5էն 11½, և ամէն տեսակ գոնա՝ Դիտնատ հեռատիպ; տր բնաւորագրեր:

Գիտաց տեղ, համաչափ ժամ

39—50

ԳԷՕՊԻՐՔ ԷԼԳԻՕԷ ՄԱՂԱԶԱՍԸ

Գ. ԷՐՄԷՆԵԱՆ Վ.Է ՇԻՒՐԷԹԵՆԸ

Իսթանպոլ, Սուլթան Համամբնատ Թօփխանէ խանին 2ի գաբրնատ

Էլպիսէ մաղազասը մրտանբատ վէմատ է՝ էսկի վէ էն զիւտատ քէսգի էմնիյէթ իթմէլ օլան վէ 1871 սէրէսինատ Թէէսիս օլունան Գ. Էրմէնեանն պէսիլը էլպիսէ սէբեղիթեսը, էսկի նամ ու իսնվանը վէ մէքանանը սալա Թէգսալ իթ էնիքատէն մատա, սանկի վէ մեսնուսատ պա սէքա պիր գաբ սանա ինդիգատ վէ Թէքնիմիւլէ պեղլի զայրէթ իսէտէք, Թօփխանան ատանը, ումում իքնանի գաթրնը քէնատինէ հատ վէ մաղազասը Թէվէսիս էյլէմիշ տիր:

1. Օրատա մէվճուտ էլպիսէյէրին ատ մատա գուտմ վէ պիլիմիյէրնի,

2. Գումշլարդն մէթանէթ վէ զէրաքիթիրի,

3. Ֆիտիլարդն զաւէթ միքեթաբ, վէ էլվերիշլի օլմասնը:

Բէյլուան էէօրն միքեբէմ միւքեբէմ միւքեբիլերէն մէգթիր մաղազասրմրպատան այբրլմասնգալարդնա գավիյէն էմնիպ:

Մէգթիր մաղազատա էօյլին իւզերինէ ալ էլպիսէ եատրլմասա տրր:

ՖԻՏՅԱՔ Մ.ԼԳԹՈՒ

ՀՈՂՈՐ ԿԻՒՆԻ ԷՐԻ ՏԷ ՈՂՈՐԱ ՏՐՐ 50 3

ՏՔԴ. Ց. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Մասնագէտ բժշկի. մարթի, գազիկաս տեսակ տրանց և կանանց ծնդատիկական գործարաններու ևն. հիւանդութեանց:

Ցիչելու բժշկը որ 15 տարի չարունակ պաշտօնավարած է Գալաթասարայի նամանդաս հիւանդարաններուն մէջ, ուր վերոյիշեալ հիւանդութիւնները ամենափորձուած էին, և որ հիմա տարիի չափ ալ 6 բոգատի այդ կարգի հիւանդներուն յատուկ նշանաւոր հիւանդանոցներուն մէջ ուսումնասիրած թիւներ կատարած և գործնական փորձեր որած է. և այս կերպով նոյն հիւանդութիւններու բուժման մասնավորներին մէթոտներուն մէջ ձեռնհասութիւն ձեռք բերած. այժմ հաստատուած է Բերա, Գէօյիւք Բարմաք գարա, թիւ 10 և ելեսորէն մինչեւ ժամը 11 կը գտնուի Պահճէ Գարու Մրեքեան դեղատունը, ուր կը դարմանէ վերոյիշեալ հիւանդութիւնները, որպէսզի ալ հիւանդ ըլլան:

Ուրբաթ օրերը ձրի՝ ազքատներ.

50—21

ԹԱՔԹԱՊՈՒՆԵԱՆ ԹԷՐԶԻՑԱԿՈՐ

Մանուկ Բաղչատ Մանասիրը խանդատ 32 նումէրօթիլ մարքեզատատա ոզմարլամա էլպիսէ իլէ մէղալ օլաւ, վագթին կիսրիլեէ մավաֆէգ սարէթ-թէ պիլիմի էլպիսէ եարարզը կիպի, պալլամա սիւրան էլպիսէյէրի վէ սարը քասարմէրի սէօզ վէրմիկի կիւն վէ սաթատա սէպաթ իլէ հազրը իսէր: Թիւնարան եազարիլարը իլէ վէ սարը ատամլարընա հաֆիալէգ իլէ սարի էլպիսէ եարար. պու խուսուս Թէլրիֆ իսէէնգ զէվաթը մաքլուգ սարէթատ հոշուսարէթիտի մանգիզ օլանգարատ իլանը մէգթիրէ իսթիտար օլունմուշ:

50—43

ՏԷՐ ԵՒ ՏԱՐԷՆ
ԳԱՂԱՆԱՆՑ Ե. ԳԱՍՊԱՐԵԱՆ